



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

2617  
2618

2619

2620

52  
• 84

2010

299.19 ՆՈՐ ԳԱՍՏԱԳՐՁԵՐ

ՀԱՄԱԴՐՈՑ

# ԴԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՅՈՐԻՆԵՑ

Դ. ՄԱՆԵՐԵԱՆ

ԻԶՄԻՐ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Դ. ՄԱՆԵՐԵԱՆ

1878

ՀԱՄԱՊՈՏ

## ԴԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Դիցարանութիւնը հեթանոսութեան աստուածներու, կիսաստուածներու և դիւցազուններու առապելավառն պատմութիւնն է:

Դիցարանութեան ծագումի վրայ խօսիլ մեր նպատակէն դուրս ըլլալով՝ բաւական կը համարինք ըստ որ նախապատմական ժամանակներ հնդկադերմանիկ ցեղերէ սկսած՝ և տեղական պայմաններու համեմատ փոխուելով, Ասորեստան, Եգիպտոս, Փիննիկէ ու տակէ ալ Յունաց մէջ մոած է՝ որոնցմէ առած են Հռոմէացիք առանց զդալի փոփոխութեան:

Դիցարանութիւնը չորս մասի կը բաժնուի, առաջինը՝ Երկնային, Երկրորդը՝ Ծովային, Երրորդը՝ Երկրային ու չորրորդը՝ Գեղոնքի աստուածներու վրայ կը խօսի: Հինգերորդ մաս մ'ալ կայ որ Յունաց պատմութեան առապելավական ժամանակներու կը վերաբերի:

32043 - Կ. հ.

( 2631  
41 )

15857-58

## ԵՐԿՆԱՅԵԲՆ ԱՍՏՈՒՐԱՆԵԲ

ԿՐՈՆՈՍ, ՑԱՆՈՍ

Ամեն բանէ յառաջ Քառար կար, տճեւ ու կոշտ  
զանգուած՝ ուր ամեն տարբերը կը գտնուէին խառն  
՚ի խուռն :

Ետքէն երր ստեղծագործութիւնը սկսաւ՝ Ուրա-  
նոս(1) իր քրոջը Եստայի(2) հետ ամուսնալով երեք  
զաւակ ունեցաւ, Տիտան, Կրօնոս(3) կամ Սաթուր-  
նոս և Թէա կամ Կիւրեղա: Թէև Տիտան անդրա-  
նիկն էր՝ բայց Կրօնոս խոստանալով անոր որ իր ա-  
րու զաւակները չապրեցընէ՝ անդրանկութեան ի-  
րաւունք ստացաւ, ու իր հայրը գահընկեց ընելով  
Կրետէի վրայ թագաւորեց:

Կրօնոս առաջին աստուածն եղաւ, որու պար-  
սիկները Զրուան և Հռոմայեցիք Սաթուրնոս անու-  
նը տուած են:

Կրօնոս իր խոստումին հաւատարիմ մնալով՝ զու-  
ւակները կուլ կու տար և արդէն իր Վեստա անուն  
անդրանիկ առջիկը, Գեմետը, Հերան, Պղուտոնն  
ու Պոսիդոնը կլած էր՝ երր իր կինը Թէա վերջին

(1) Ուրանոս՝ Երիխն. Սահերէին՝ վերանա, այսինքն Վերին:

(2) Լուսա՝ Երիխ:

(3) Մեր կը բառը առէկ Ելած կը կործառէ. Կրօնոս յու-  
նարէն պարէ կը նշանակէ:

զաւակը ազատել ուզելով՝ գալուուկ տեղ մը քա-  
շուեցաւ. հոն ծնաւ զԱրամազդ և անոր տեղ  
քար մը ներկայացուց իր էրկան. Կրօնոս այս քարը  
կլեց:

\* Թէա զԱրամազդ Կրետէի քուրմերուն յանձնեց  
և Ամալթէա այծը զանի սնոյց. քուրմերը Արա-  
մազդի օրօրին բոլորտիքը պարելով իրենց նիզակ-  
ներով վահաններուն կը զարնէին որպէս զի Կրօ-  
նոս անոր ձայնները չլուէ:

Տիտան՝ Կրօնոսի եղայրը տեսնելով որ իր որ-  
դիքը թագաւորութենէ անժառանգ պիտի մնան,  
իր եղբօրը դէմ պատերազմ բացաւ և անոր յաղ-  
թելով՝ զան իր Թէա կնոջը հետ բանտարկեց: Սա-  
կայն Արամազդ որ չափահաս եղած էր իր մայրն ու  
հայրը բանտէն ազատեց: Ասոր վրայ Կրօնոս իր կնոջ  
խարէութեան ներեց: Ետքը Արամազդ եղայրներ  
ունենալ ուզելով՝ իր հօրը ըմբէլի մը խմցուց որով  
Կրօնոս նախ Արամազդայ տեղ կլած քարը՝ ու յե-  
տոյ Վեստան, Դեմետը, Հերան, Պղուտոնը և  
Պոսիդոնը փսխեց: Բայց Կրօնոս Ճակատագրէն ի-  
մացած ըլլալով որ բանտէն ելածին պէս՝ Արա-  
մազդ իր գահը պիտի յափշտակէ, անոր դէմ պա-  
տերազմ բացաւ:

Արամազդ իր եղբարց հետ միանալով՝ Կրօնոսին  
յաղթեց, որովհետեւ Կվլորները իրեն համար շան-  
թը, Պղուտոնին համար սաղաւարտ մը՝ ու Պոսիդո-  
նին համար երեքգանի մը շիներ էին: Կրօնոս իտալիա  
քաշուեցու ուր կը թագաւորէր Յանոս՝ որ ետքէն  
աստուածի կարի անցաւ: Յանոս մեծ սիրով ընդու-  
նեցաւ զինքը: Ասոր փոխարէն Կրօնոս իմաստութիւն

չնորհեց անոր՝ որով նու անցեալը չը մոռնար և  
ապագան կը գուշակիքը այս պատճառաւ Յանոս Եր-  
կու դէմքով կը նկարագրուի, մէկ ձեռքը գաւաղան՝  
ճամփաները պահելուն, և միւսը բանալի մը՝ դռները  
հնարած ըլլալուն համար: Զափազանց խաղաղու-  
թեամբ թագաւորելուն՝ խաղաղութեան աստուած-  
էր Յանոս, և Նումա Բոմիկիսոնի պատիւ ասոր պընձէ  
տաճար մը ջնեց՝ որու դռները պատերազմի ատեն  
բաց՝ ու խաղաղութեան ատեն դոց էին: Տարւոյն  
առաջին ամիսը Յանոսի անունով Յունուար ըսուե-  
ցաւ, իրեւ թէ տարւոյն դուռը ըլլալուն՝ և տաս-  
ներկու ամիսներու համեմատ՝ իր տաճարին մէջ տաս-  
ներկու բագին կար:

Յանոս և Կրօնոս մէկտեղ թագաւորեցին Խառ-  
լիայի վրայ. Կրօնոս այն տեղի ժողովուրդը կըթեց  
ու անոնց օրէնքներ տուաւ. Կրօնոսի թագաւորու-  
թեան ժամանակ մարդիկ այնչափ երջանիկ Եղան  
որ նոյն ժամանակը Ուսկեղար կը կոչուի, անմեզու-  
թեան դար՝ որ երկիրը առանց մշակութեան անոնց  
պիտոյքը կը թերէր. ասոր յաջորդող դարերը Ար-  
ծաթի, Պղնձի և Երկաթի դարեր ըսուեցան մարդ-  
կանց՝ երթարով գէջալուն համար: Ուսկեղարու յի-  
շատակը անմուաց պահելու նպատակով՝ հոռմայե-  
ցիք Սաթուրնական անունով տօներ հաստատեցին  
դորս գեկաեմբեր ամիսին մէջ կը կատարէին. ասոնք  
ծայրայեղ աղատութեան և խնդութեան օրեր էին  
ուր տէլերը իրենց գերիներուն կը ծառացէին, ա-  
մեն աշխատութիւն կը դաղրէր, մարդիկ իրարու-  
նուէր կը դրէին, սովորութիւն՝ որ մինչեւ հիմա  
մնացած է կաղանդին օրը:

Թէև Կրօնոս Արամազդի հայրն է, բայց իրքեւ ա-  
մենէ մեծ աստուածը չնկատուիր, և իր պաշտօնը  
նոյնքան տարածուած չէր: Մասնաւորապէս Հռամի  
ու Կարդագինէի մէջ յարդի էր՝ ուր մարդազդէեր  
կը նուիրէին իրեն:

Կրօնոս տկարացած ծերունիի մը դէմքով կը նկա-  
րագրուի, մէկ ձեռքը մանգաղ մը և միւսը աւազ-  
նոց մը՝ որ ժամանակը կը ցուցընէ՝ ժամանակի աս-  
տուածը ըլլալուն համար:

Կրօնոսի կինը՝ Ոէա կամ Կիւրեղէ՝ աստուածնե-  
րէ շատերու մայր ըլլալուն՝ ամենամայր ըսուած է  
և գլուխը աշտարակածն թագով մը կը նկարա-  
գրուի առիւծներով լծուած: կառքի մը մէջ նստած:

Էստո՝ Կրօնոսի մայրը՝ այսինքն Երկիրը, կը նկա-  
րագրուի կնոջ մը նման և ձեռքը սկուտեղ՝ կամ  
թմրուկ մը բռնած:

### ԱՐԱՄԱԶԴԻ, ՀԵԲԱ

Դիսս կամ Արամազդ(1) իր եղբարց օդնութիւնով  
Կրօնոսը գահընկեց ընելէ ետքը՝ զավարհ անոնց  
հետ բաժնեց. ինքը երկինքը առաւ, ծովը Պոսի-  
դոնին տուաւ ու գեռիսքը Պղուտոնին: Բայց Էս-  
տայի զաւակ հսկաները՝ զինքը վար առնել ուզե-  
ցին և համարձակեցան երկնքին մէջ զանի պաշա-  
րել: Մինչև անոր հասնելու համար՝ Օսա լեռը Պէ-  
կինքը ժայռեր ու բոցալառ ծառեր կը նետէին:

(1) Անհաւընէ՝ ահուբառ հաղողա, այսինքն՝ հուրը է հասդունեան:

Արամազդ բոլոր աստուածներն ու դիցուհիները իրեն օգնութեան կանչեց : Ովկիանու ու Թհէթիսի աղջիկը՝ Ստիքս ամենէ առաջ հասնելուն համար իրեւ վարձատրութիւն , Արամազդ որոշեց որ Ստիքսի անունով Եղած երդումը անբռնադրաբելի ըլլայ : Բագոսի , Աթենասի ու Հերքիւլէսի քաջութիւնով հսկաները յաղթուեցան :

Արամազդ շատ կիներ ունեցաւ , որոնց մէջ ամենէ երևելին էր իր քոյրը Հերա : Բազմաթիւ զաւակներ ալունէր , որոնց գլխաւորներն են Քասմօր և Պօլիւկտիս , Մինովս և Ռատամանտ , Արքաս , Պեղասդոս , Սարբէտոն , Արդոս , Հերքիւլէս , Ամփիոն , Պէրսէոս , Դեւկալիոն , Դարդանոս , Պրոցէրին , Ինը մուսաները , Արէս , Հէրմէս , Ապոդոն , Արանմիս , Աստղիկ , Աթենաս , Բագոս :

Արամազդ աստուածներու տէրը կը համարուէր , անհնաժն , աննաբարէ , անդրոտային և անյաղնելի ածականները կը տային իրեն , և երբեմն մասնաւորապէս պաշտուած տեղերու անուններն ալ կը կցէին , երբեմն Ովիմակեան Արամազդ , երբեմն Կապիտուեան և երբեմն Ամմոննեան . գահի մը վրայ նստած կը նկարագրուէր , մէկ ձեռքը արքունի գաւազան և միւսը շանթեր բռնած , ոտքերուն տակ թեատարած արծիւ մը :

Հերա կամ Յանոն՝ ինչպէս որ ըսինք Արամազդի քոյրն ու կինն էր : Արամազդ զայն իրեն կնութեան առնելու ատեն՝ Հերմէսի յանձնեց որ ամեն աստուածները , զմարդիկ և կենդանիները հրաւիրէ : Հրաւէրն ընդունեցան ամենքն ալ՝ բաց ՚ի Քելոնէ յաւերժահարսէն որ դեաի մ'եղերքը կը բը-

հակէր . Հերմէս զանի պատժ ելու հարմաք՝ անտկովը մէկտեղ դեստին մէջ նետեց ու զայն կրիացի վտիսեց :

Հերա և Արամազդ սիրով չապրեցան , բանաստեղծներու ըսածին նայելով՝ Հերա նախանձուու ու գէպ բնութիւն մ'ունէր . կը պատմուի որ օր մը բարկանալով Ողիմսպաէն հեռացաւ ու Եւպէկղզին քաշուեցաւ . ասոր վրայ Արամազդ իր կինը գտնելու համար՝ արձան մը հարսի հազուստով հագուեցուց ու կառքով Պատէի փողոցները պըտացուց : Հերա ըսածին ովէս որ ուրիշ կին մ'իր տեղը պիտի անցնի՝ պահուած տեղէն կ'ելնէ կառքին կը մօտի և բարկութեամբ հարսին հազուստով կտոր կտոր ըրած ատեն՝ կը տեսնէ որ արձան մ'էան ու իր ամուսնոյն կը ներէ :

Ուրիշ անդամ մ'ալ Արամազդ իր կնոջը հետունեցած կոխւներէ ձանձրացած՝ զանի երկնի ու երկրի մէջտեղ կախեց ոսկի զլթայով մը՝ և կից մը տալով Ողիմսպաէն վար զլսորեց Հեփեստէսը որ զանի ազատել ուզած էր :

Հերա չորս զաւակ ունեցաւ , Հեփէ , Աստղիկ , Լուսին և Հեփեստէս : Հերա գահի վրայ նստած կիոջ մը պատկերով կը նկարագրուի , մէկ ձեռքը արքունի գաւազան , միւսը իլ մը , գլուխը թագ մը և ոտքին տակ սիրամարդ . սա մասնաւորաւէս յարդուած էր Սամոսի , Արկոսի և Կարթագինէի մէջ :

ԱԹԵՆԱՍ Հայ ՊԱԼԱՍ

Աթենաս՝ Արամազդին ու իմաստուն Մէթիսի առջիկն էր։ Արամազդ զՄէթիս յզութեան ատեն կլեց որպէս զի իրմէն աւելի խելացի զաւակ մը չծնի։ բայց կլլածին ալէն՝ սաստիկ զլսի ցաւ մ' զգաց։ Հեփեսաէս իր հօրը գլսի ցաւը դադրեցընելու համար՝ կացինի հարուածով մ' անոր գլուխը պատուեց։ ուրիէ Աթենաս դուրս ելաւ բոլորովին վինուած։ Յետոյ Աթենաս հսկաններու պատերազմին մէջ հօրը օգնութեան երթալով՝ իր քաջութեամբ երևելի եղաւ ու աստուածներու խումբին մէջ նշանաւոր տեղ մը բռնեց։

Աթենաս միայն պատերազմը չէր սիրեր՝ այլ և գեղարուեստները՝ ու կ'ըսեն թէ սրինգը ինքը հնարած է։ բայց օր մ' որ ան գործիքով կը զուարձանար՝ դիտեց որ Հերա ու Աստղիկ իր վրայ կը խընդային և աղքիւրի մը մէջ նայելով տեսաւ որ սրինգածելու ատենը քիթը բերանը ծռելուն համար էր, անոր վրայ սրինգը նետեց ու մէյմ'ալ ձեռք չառաւ։

Աթենաս թէև ամեն բանի մէջ ճարաար՝ բայց Կեղացի իդմօնի Արաքնէ աղջիկը իր սեռին վերաբերող գործերու մէջ անոր հետ մրցելու համարձակեցաւ և իրօք անորմէ ճարտար գտնուեցաւ։ Ասոր վրայ Աթենաս բարկանալով՝ իր մագուելը անոր գլխին նետեց։ Արաքնէ աս նախատինքին չկրցաւ դիմանալ ու ինքզինքը կախեց։ աստուածները իր վրայ գթալով՝ զինքը սարդի փոխեցին։

Պոսիդոն ալ Աթենասի հետ վէճ մ' ունեցաւ Յու-

նաստանի զլսաւոր մէկ քաղքին անուն դնելու առջիւ, վասն զի Աթենաս ինքը կ'ուզէր դնել այդ անունը։ Գործը գատի ընկաւ ու աստուածները ու բոշեցին որ երկուքնէն ո'վ որ աւելի պիտանի բան մը հնարին ան իրաւունք ունենայ այն անունը դնելու։ Պոսիդոն՝ իր երեքժանիին մէկ հարուածովը ձի մը հանեց գետնէն՝ ու Աթենաս իր նիզակի մէկ հարուածովը ձիթենի մը։ Յաղթանակը Աթենասի մասց։

Աթենաս գեղեցիկ կնոջ մը պատկերով կը նկարագրուի, պլուխը սաղաւարտ և անոր վրայ բռն մը, մէկ ձեռքը նիզակ՝ և միւսը եզիս սապարը, ուրու վրայ Մէտիւսի գլուխը նկարուած էր։ Լատինացիք զինքը Մինէրվա կը կոչէին։

ԱՐԵՍ, ԱՍՏՂԻԿ ԵՒ ԵՐԵԲ ՇՆՈՐՀԻՆԵՐ

Արէս զրո լստինացիք Մարս կը կոչէին, Արամազդի և Հերաի զաւակն էր։ Հերա զանի իդացին վրայ մեծցուցած էր, այս լեռին քուրմերը վինքը վարժեցուցած էին ամեն տեսակ մարմնական կրթութիւններու։ Պէլլոնա քոյրը իր կառքը կը քաշէր։ Արէս անդամ մը բարկանալով Պոսիդոնի Ափրոտիսս տղան իր աղջիկը նախատելուն համար՝ զանի սպաննեց։ Պոսիդոն իր տղուն մահուան վրայ յուսահստած՝ զՄէրէս Աստուածներուն առջև դատի կանչեց, բայց Արէս անմեղ դատուեցաւ։ Այս դատաստանը Աստիւէի մէկ լեռին վրայ կարուեցաւ, որ այս պատճառով Արիսպագոս՝ այսինքն Արէսեան ժայռ ըսուեցաւ։

Արէս մասնաւորապէս յարգուած էր հռոմէտց ցւոց մէջ, որոնք զիրենք անորմէ սեռեալ կը համարէին: Օգոստոս կայսրը անոր անունով հոյակապ տաճար մը շնորհ տուած էր, որու քուրմերը տասներկու վահան կը պահէին, որոնցմէ մէկը երկինքէն ինկած կը համարուէր:

Արէս էրիկ մարդու գէմքով կը նկարագրուի, գլուխը սաղաւարտ, ձեռքը նիզակ՝ և սովորաբար երկու ձիերով լծուած կառքի մը մէջ նստած:

Աստղիկ կամ Աֆրոտիդ՝ Արամազդի աղջիկն էր, կամ ըստ ոմանց ծովու ալիքներէն ծնած: Զեփիւու զան Կիալրոս տանելով անոր կրթութիւնը ժամերուն յանձնեց: Երբ Աստղիկ Ոլիմպոսի մէջ երեցաւ, ամենքն ալ անոր գեղեցկութենէ հրապուրուելով ամեն մէկը կ'ուզէր զան իրեն կնութեան առնել, բայց Արամազդ զանի Հեփեստուին տուաւ շանթը հնարելուն իրու վարձատրութիւն. անյարմար ամուսնութիւն մ'էր այս որովհետեւ Հեփեստոս Ոլիմպոսի ամենէ տղեղ աստուածն էր:

Աստղիկ իր ամուսինէն դժգոհ քանի մը մահականացուներ իր սաշտապանութեան ներքեւ առաւ, որոնց մէջ նշանաւորն է Ատոնիս հովիւը, որ կատաղի վարագի մը զոհ եղաւ, բանաստեղծները կըսեն թէ վարդի փուշ մը օր մը Աստոնիսի մատը մտնելով վարդը անոր արիւնով ներկուեցաւ: Անատեն դիցուհին հրամայեց որ այնուհետեւ վարդը կարմիր մնայ:

Աթենաս և Հերա Աստղիկի հետ իրենց գեղեցկութեան համար վէճ մ'ունեցան: Արամազդ չու-

պելով վճիռը ինքը տալ Պարիս հովիւին յանձնեց մրցանակը ամենէ գեղեցկին յանձնելու պաշտօնը. Պարիս զայն Աստղիկին տուաւ:

Աստղէր թէ Աստղիկ հրաշալի գօտի մ'ունէր զոր կրտով անպատճառ կը սիրուէր: Հերա օր մը փոխ առաւ զայն իր անհաւատարիմարտւնոցն սիրութը վերստին շահելու: Աստղիկի նշանաւոր որդին ներն էին Կուպիտոն կամ Աէր, Բրիարոս, Հիմէն, Ենէսա, Երեք Շնորհքները, այսինքն՝ Ակլաէ, Դալիս և Եփրոսինէ:

Աստղիկ գըեթէ ամեն տեղ յարգուած էր, մասնաւորապէս Կեթերաի, Պաֆոսի և Կիալրոսի մէջ, իրեն կը նուիրէին՝ մրաենի և աղաւնի, վասն զի Երոս Աստղկան հետ մրցելու ատեն՝ Պէրիսդէրա յաւերժահարսը զիցուհին օգնութեան եկած՝ և Երոս զանի Աղաւնիի փոխած էր: Հայաստանի մէջ ալ կ'երկի թէ Վարդավառը Աստղիան նուիրուած էր, յորում աղաւնիներ կը թոցնէին մեր նախահարք, բայց Գ. Լուսաւորիչ զայն Քրիստոսի Այլակերպութեան տօնին փոխեց:

Աստղապէս Աստղիկը աղաւնիներով, կարապներով կամ ճնճղուկներով լծուած կառքի մը մէջ կը նկարագրուի: Խորդին Կուպիտոն՝ քովը ոտքի վրայ կեցած:

Երեք Շնորհքները իրենց մօրմէն չէին բաժնուեր երբէք, յաւիտենական գեղեցկութիւնով օժտեալ իրարու ձեռքէն բռնած թեթեապէս կը պարէին Կեփիսի անտառներու մէջ: Երեք Շնորհքները ոչ միայն զուարթութիւն այլև առատաճեռնութիւն, լեզուանութիւն և իմաստութիւն կը բաշխէին

մարդկանց և իրենց ամենէ գեղեցիկ սպարծանքը  
բարեգործութիւններու և երախտագիտութեան  
նախագահելն էր : Ասոր համար ամեն տեղ յարդի  
էին ու տաճարներ ունին : Սովորութիւն էր սե-  
ղանի վրայ երեք բաժակ խմել : Հին ատենի ամե-  
նէ մեծ արհեստագէտները անոնց սպատկերները  
նկարագրելու աշխատած են : Իզմիրի մէջ Ապէդէս  
նկարագրած է զանոնք և Սոկրատ մարմարէ ար-  
ձաննին քանդակած է : Գարունը անոնց նուիրուած  
էր մասնաւորապէս :

### ՀԵՓԵՍՏՈՍ, ՀԵՐՄԷՍ, ԻՐԻՍ

Հեփեստոս՝ Արամազդի և Հերայի ռրդին էր, կը  
կարծեն թէ երբ Արամազդ Հերաի ոտքերէն եր-  
կու ծանր սալեր կապած երկինքէն կախեց՝ Հե-  
փեստոս փորձ ըրաւ իր մայրը ազատելու և անոր  
համար Արամազդ զինքը երկինքէն վար նետեց .  
Հեփեստոս ինն օր վար գլորուելէն ետքը՝ Վէմսու  
կղզին ինկաւ՝ և ըյնելու ատեն ոտքը կտրելով կադ  
մնաց :

Հեփեստոս Վէմսոսի մէջ հաստատուեցաւ . հոն  
իրեն պալատ մը շնեց, դարբիններ սպատրաստեց,  
Վէմսացւոց մետաղներ բանիլ սորվեցըներով : Իր  
առաջին գործը՝ խիստ վարպետութեամբ շնուած  
ուկի գահ մ'էր՝ զոր իր մօրը նուէր զրկեց . բայց  
երբ մայրը զայն դործածել ուղեց՝ թաղուն զսպա-  
նակներով վրան գամուած մնաց, և բոլոր սատ-  
ուածներուն ծիծալը շարժեց : Հեփեստոս իր մօր  
արհամարանքէն և զինքը չփրելէն վիրաւորուած՝

այս միջոցով իր վրէծը լուծել ուզած էր . վերջա-  
պէս Բագոս գնաց Հեփեստոսը գինովուց որպէս զի  
գայ իր մայրը ազատէ :

Այս աստուածը հրաբուխներու՝ մասնաւորապէս  
կանալեռին մէջ կ'աշխատէր, իրեն օգնական ու-  
նենալով Վկիլորները : Զինքը կը ներկայացնէին քըր-  
տինքի մէջ ողոգուած, մազերը տակնուովրայ . աջ  
ձեռքը մուրճ մը՝ կ ձախը ունելի մը բռնած՝ ու ա-  
մենագեղ կերպարանքով : Կենդանիներու մէջէ  
տուծը իրեն նուիրուած էր, շուները իր տաճար-  
ները կը պահպանէին :

Մէմնէն աւելի Եզիպտոսացիք կը յարդէին զինքը :  
Մէմրիսի մէջ փառաւոր տաճար մ'ունէր : Հոտմա-  
յեցիներն ևս իրեն համար բազմաթիւ տաճարներ  
շնուցին : Ի պատիւ իրեն՝ հանդէսներ հաստատած  
էին, որոնց մէջ պէտք էր մարդ վառ ջահ մը ձեռ-  
քը բռնած, մինչեւ որոշեալ տեղ մը վազել : Լատի-  
նացիք Հեփեստոսի Վկիլքանոս անունը կը տային :

Հէրմէս (ըստ լատինացւոց Մէրգուրիոս) Արա-  
մազդի և Մէափի որդին էր . որ իր ծննդեան երկրորդ  
օրը իր սքանչելի ճարպկութեան և չար հակումներու  
օրը իր սքանչելի ճարպկութեան և չար հակումներու  
փորձը ցոյց տուաւ, Ատմէթին կովերը՝ զորս Ապո-  
լոն կը պահէր՝ դողցաւ, զանոնք ետ ետ քալեցնե-  
լով՝ որպէս զի անոնց հետքը չդանուի : Ապոլոն ան-  
օգուտ տեղ ազերս ու սպառնալիք դործածեց դո-  
գին դէմ, որպէս զի անոնց ուր ըլլալը հասկընայ,  
տեսաւ որ իր խօսելու ատեն դեռահասակ գողը իր  
ուղաքներն ու կապարձը գողցած էր :

Հէրմէս մեծնալով՝ իր այս տաղանդը կատարե-  
լագործեց . որ մը յանդէնեցաւ Պամիդոնէն՝ եռա-  
լագործեց :

ժամկն, Աստղիկէն՝ գօտին, Արէաէն՝ սուրը, Արտա-  
մազդէն՝ գաւաղանը, Հեփեստոսէն՝ ունելիները և  
մուրձը գողնալու: Արամազդ անոր ճարպիութեան  
վրայ զմայիլով, զայն իր բանքերը ու միանգամացն  
թարգմանն ըրաւ. բայց անոր անընդհատ գողու-  
թեան վրայ զսցրանալով՝ Ողիմպոսէն վռնտեց, ու  
Հերմէս իր տարագրութիւնը սիրովելու համար քնա-  
րը հնարեց:

Արամազդէն հսկաներու դէմ ունեցած պատե-  
րազմին մէջ՝ Հերմէս մնեց քաջութիւն ցուցընելուն  
համար աստուածներու հայրը անոր հետ հաշոռու-  
ցաւ:

Հերմէս բազմաթիւ պաշտօններ ունէր, գլխա-  
ւորն էր՝ մեռելներու հոգիները դժոխքը տանել,  
ասկէ զատ Ողիմպոսին միջնորդն ու միանգամացն  
տնտեսն էր. հանդէսներու վրայ կը նախագահէր.  
Խաղաղութեան ու պատերազմի դաշնքներ կ'կնքէր.  
դեսպանները կ'ընդունէր անոնց կ'պատասխա-  
նէր և այստոփ շատ գործ ունենալուն համար, Ա-  
րամազդ ասոր գլխին, ուսերուն և գարշաւարնե-  
րուն վրայ թեւեր դրած էր:

Բարձրահասակ, նորատի երիտասարդի մը դէմ-  
քով կը ներկայացընեն զՀերմէս, մէկ ձեռքը քա-  
րոզակ մը բռնած՝ և միւսը ձիթենիի ձիւղ մը,  
երբեմն ալ քսակ մը. քարոզակը երկու օձերով պա-  
տած է, վասն զի անդամմը երկու օձ կոփու ընելու  
ատեն Հերմէս՝ զանոնք բաժներ և իրարու հետ  
հաշտեցուցեր էր: Բերնէն ոսկիէ շլթայ մը կ'ելլէ  
և զինքը մտիկ ընտղին ականչը կ'երթայ կը փաթ-  
թուի. մասնաւորապէս ագարազը իրեն նուիրուած  
էր:

Հերմէս՝ արուեստից, ճարտարախօսութեան, վա-  
ճառականութեան, ճամբորդներու և գողերու աս-  
տուածն ըլլալուն՝ իր սպատօնը խիստ աարածուած-  
էր. գրհաղործութեանց մէջ իրեն կը նուիրէին զո-  
հերուն լեզուն, կաթ ու մեղը:

Պ. Մ. Էմինի նայելով՝ Հայաստանի մէջ մեր նախ-  
նիք Տէր անունը կու տային Հերմէսի: Տէր քուրմէ-  
րու խորհրդական հոգիները դժոխքի առաջնորդողն  
էր: Այս գիտունը կը կարծէ որ հրուց ունի ուամ-  
կական խօսքը՝ Տիրը տանի ըսելու տեղ կը դործ-  
ածուի, զի Տիր Արամազդայ գրադիրն էր:

Ուրիշ Հերմէսներ ալ կան, որոնց մէջ ամենէ  
նշանաւորն է Հերմէս եռամեծն՝ Եգիպտացւոց թա-  
գաւորը՝ որ քաջ երկրաչափ ըլլալով՝ դաշտերը չուա-  
նով չափելու և դպրութեան արհեստը գտաւ:

Հերմէս Արամազդէն քով ինչ պաշտօն որ կը կա-  
տարէր նոյնը կը կատարէր իրիս Հերային քով: Իրիս  
թաւմասի և Ելէդտրայի աղջիկն էր: Սիշտ Հերային  
քով կայնած կ'երեւի: Երբ հանգստի պէտք ունենայ  
իր երկնային տիրուհւոյն գահին կը մօտենայ որպէս չ  
վայրկեան մը կ'քնանայ: Հերա ամենափափուկ  
պարագաներու մէջ կը դործածէր իրիսը, որ Հեր-  
մէսէն աւելի արագաշարժ էր և թագուհւոյն հրա-  
մանները մինչեւ աշխարհին միւս ծայրը կը տանէր.  
ասի պաշտօն ունէր նաև կիներու կենացթելը կը տ-  
րել, ու անոնց հոգիները դժոխք տանիլ: Հաս բա-  
նաստեղծից, իր տիրուհւոյն սենեկին հոգ կը տա-  
նէր, ու անոր անկողինը կը շխտէր: Հերա անոր ծա-  
ռայութիւններէն գոհ ըլլալով՝ կ'ըսեն թէ զան ծիա-  
ծանի փոխեց. ուստի փոթորկէ ետքը՝ նրիս ամ-  
պերու ետեէն իր փայլուն թեւերը կը ցուցընէ մեղի:

ԱՊՐԻՈՐՆ, ՄՈՒՍԱՅԻՔ ԵՒ ՏԻԱՆԱ

Ապողոն (1) Արամազդի ու Ամթոնի որդին էր։  
Հերա նախանձելով Լաթոնին՝ որ Արամազդայ սի-  
րոյն արժանացեր էր, ան աստիճանի կը հավածէր  
զան, որ այս խեղճը ուր ասպաւինիլը չէր գիտեր։  
Պոսիդոն անոր վրայ գթալով երաժանիին մէկ  
հարռւածով ծովի խորհն Տէլու կղզին հանեց՝ ուր  
Ամթոն Անահիտն ու Ապողոնը ծնաւ։

Ապողոն Արամազդի սիրելի որդին՝ ծնելուն պէս  
ամենէ ընտիր հանգամանքները ստացաւ, ինչպէս  
գեղեցկութիւն, իմաստութիւն, արիութիւն և յա-  
ւերժական երիտասարդութիւն։ Արամազդ ուղեց  
որ նա օրուան աստուածն ըլլայ և Ապողոն լուսա-  
ւոր ճակատով, և չորս նժոյգներէ լծուած կառքի  
մը վրայ նստած՝ ամեն օր հորիզոնին վրայ կ'ելլէ  
ու բովանդակ աշխարհը կը լուսաւորէ։ Ինք հնա-  
րեց բանաստեղծութիւնը, երաժշտութիւնը և ճար-  
տարախօսութիւնը։

Սոսկալի էր Ապողոնի բարկութիւնը։ Դեռ տղայ  
էր, երբ Հերայի իրեն դէմ դրկած վիշապը սպաքի  
հարուածներով սպաննեց։ շվախցաւ նաև Արա-  
մազդի հետ չափուելու՝ իր Ասկլէպիոս որդին  
շանթահարելուն համար։ Կիլորները ջարդեց,  
որ Արամազդի շանթերը շնած էին։ Արամազդ

(1) Լատինացւոց՝ Ֆերեն, Արէպուացւոց՝ Օրեն, Մո-  
լուբացւոց՝ Բելլերի, Պարսկաց՝ Մէհր։

ապատեց զան Աղմակոսէն տարագրելով։ Ապո-  
ղոլոն իր փառքէն զրկուելով հարկադրուեցաւ  
Թեսալիոյ Ատմէթ թագաւորին հօտը պահելու, և  
Ետքը՝ Լաօմէտոնի քոլ ժառայութեան մտնելով՝  
անոր օդնեց Տրայիոյ պատերը կանգնելու։ բայց  
Լաօմէտոն անոր խոստացած օրողէքը մերժեց տալ՝  
և Ապողոն ալ անոր անձին և ժողովուրդին դէմ  
մշտատե ատելութիւն մ'ուխտեց։ Քիչ ատենէն  
Արամազդ՝ որ իր որդին միշտ կը սիրէր, զան  
նորին Աղմակոս կանչեց և իր առջի շքեղութիւննե-  
րը անոր տուաւ։

Ուրիշ անգամ մը՝ Պան աստուածը ուղեց իր  
սրինքով Ապողոնի քնարին հետ մրցիւ։ Երկու ու-  
սուներ իրեւ դատաւոր՝ Լիտիայի Թմօլիւս թա-  
գաւորը ընարեցին, որ զանոնք մորի ընելէն ետքը  
յաղթանակը Ապողոնին տուաւ։ Փուեգիոյ Միտաս  
թագաւորը որ այս պայքարին հանգիստես եղած  
էր, կարծիք յայտնեց թէ՝ Թմօլիւս կը սիալէր։ Ա-  
պողոն զան պատժելու համար իշու ականջներ  
տուաւ անոր։ Խեղճ թագաւորը այս տձեւութիւնը  
իր խորին մէջ պահեց։ բայց իր սափրիչը այս այ-  
լանդակ գաղտնիքը հասկըցաւ, և իր տիրոջ բար-  
կութենէն վախնալուն՝ չհամարձակելով մէկու մը  
հաղորդել զայն, գնաց հողը բարական խորու-  
թեամբ փորեց, ու գաղտնիքը անոր հաղորդեց,  
«Միտաս, ըստ իմաս ցած ճայնով մը, Միտաս թա-  
գաւորը իշու ականջներ ունի», սափրիչը կը կարծէր  
որ գաղտնիքը հողին տակ թաղեր էր, սակայն նոյն  
տեղ եղեղներ ածեցան որ շարունակ կը կրկնէին։  
«Միտաս, Միտաս թագաւորը իշու ականջներ ունի»։

Անդամ մ'ալ Տանտալի աղջիկը Նիոպէ՝ եօթը  
աղջիկ ու եօթը տղայ զաւակ ունենալով, Ապողոնի  
մայր՝ Լաթոնը արհամարհած էր միայն երկու զա-  
ւակ ունենալուն համար : Լաթոն Ալորնէն խնդ-  
րեց որ իրեն եղած նախատինքին վրէժը լուծէ : Ա-  
պղոն Նիոպէի տասնըշորս զաւակներն ալ սպան-  
նեց իր անտեսանելի սլաքներով, և այն տառնէ  
իր վեր Նիոպէ սկսաւ արցունքի հեղեղներ թա-  
փել: Վերջապէս աստուածներու սիրտը ցաւելով  
վրայ՝ զինքը ժայռի փոխեցին . այն է հիմա-  
անոր վրայ՝ զինքը ժայռի փոխեցին . այն է հիմա-  
կուան Կրտիոյ Սիրիլ Եռու՝ որ հեռուէն իրաք-  
կնիկի կը նմանի :

Ապղոն՝ որ Նիոպէի մայրական սիրտը այնքան  
ցաւցուցած էր, ինքն ալ նոյնօրինակ ցաւով մը  
համակուեցաւ: Ասկզբանի Արամաղդէն շանթա-  
հարուելէն ետքը, իր Ֆայէթոն որդին ալ նոյն  
բարդին ենթարկուեցաւ: Արամաղդի Եփաֆոս որ-  
դին, օր մը Ֆայէթոնին ըստ թէ՝ Ապղոն իր հայ-  
դին, օր կը Ֆայէթոնին ըստ թէ՝ Ֆայէթոն այս բա-  
րը չէր ինչպէս որ կը պարծէր, Ֆայէթոն այս բա-  
րը չինչ իրեն հրամայեց հօրը երթալ և իր բարձր  
Գլիմէնէ իրեն հրամայեց հօրը երթալ և արևու-  
ծննդեան իրքեւ փորձ անորմէ խնդրել որ՝ արևու-  
կառքը օր մը ինքը վարէ: Ֆայէթոն մօրը խրատ-  
ներու անսաց և Ապղոնէն չնորհք մը խնդրեց  
առանց ինչ ըլլալն անոր ըսելու: Ապղոն՝ իր որդ-  
առանց ինչ ըլլալը չփանալով Ատիքսին վրայ  
ւոյն խնդրին ինչ ըլլալը չփանալով Ատիքսին վրայ  
ւոյն արևը վարելու պաշտօնը ինդրեց: Ապղոն  
Ատիքսի վրայ երդում ըրած ըլլալուն՝ սախուե-  
ցաւ խնդրիքը կատարել, և Ֆայէթոն արևի սանձը

ձեռք առաւ, բայց զայն քաշոլ կատաղի ձիերը  
կիրենք կառավարողին անվարծութիւնը տեսնելով  
իրենց սովորական ճամբարյէն կը չեղէին, մերթ եր-  
կինքին կը մօտենացին և ամեն ինչպէր կ'ապառ-  
նային, և մերթ երկրի կը քսուէին ու իրենց ճամ-  
բուն վրայ գտնուած աղբիւրներն ու գետերը կը  
չորցընէին: Ասոր վրայ Արամաղդ զայրանալով  
յանդուգն Ֆայէթոնը շանթահարեց որ Երիտանի  
մէջ ըյնելով խղդուեցաւ:

Ապղոն՝ բարերար ու արուեստներու և պեր-  
ճախօսութեան աստուածը՝ ամեն տեղ տաճարներ  
ունեցաւ: Ամենէ նշանաւորն էր Տէլփինը՝ ուր քըր-  
մուկի մը անոր անունով պատօգամներ կ'արձակէր:

Ապղոն գեղեցիկ երիտասարդի մը դէմքով կը  
նկարագրուի, գլուխը ճառագայթներով պահկուած.  
Ճեռքը քնար մը, երգեմն աղեղով մը զինուած է՝ և  
քիչ մը բարկալիր դէմքով :

Մուսայք՝ Արամաղդի և Մնէմողինի աղջիկները,  
ինն քոյր էին՝ օր Ապղոնի հետ Պատնասի և Եղի-  
կոնի գագաթները կը բնակէին: Ասոնք Պիերեանք  
ալ կը կոչուէին Մակեղոնիայի Պիւրոս թագաւորին  
ինն աղջիկներուն հետ երդի վրայ մրցելնուն հա-  
մար որոնց յալթելով զանոնք կաշաղակի փոխեցին:

Մուսայք՝ գեղեցիկ և համեստ կոյսերու դէմքով  
նկարագրուած են: Ամեն մէկը զատ պաշտօն  
ունէր, այսինքն, Գիհօ՝ պատմութեան աստուա-  
ծուէի էր, աջ ճեռքը չեփոր մը, ճախը՝ բաց գիրք  
մը և գլուխը դափնի պահի:

Կալիոպէ՝ պերճախօսութեան և Պիւցաղներ-  
գութեան դիցուէին էր,

Մելիոմէն՝ ողբերգութեան, մէկ ձեռքը պսակ։  
Ներ, միւսը՝ դաշյն մը,  
Տափ՝ կատակերգութեան,  
Յոլիմնիա՝ տաղերգութեան։  
Երատօ՛ սիրային նուազի, զուարթ դէմքով, և  
դլուխը մրտենիով ու վարդերով վարդարուած,  
Եւտերպէ՝ երաժշութեան և հովուական բա  
նաստեղծութեան՝ ոտքերուն ներքև երաժշտական  
գործիներով կը նկարագրուի,  
Ուրանիա՝ աստղաբաշխութեան՝ դլուխը ապա  
ղերով վարդարուած՝ ձեռքը երկնազունտ մը,  
Թէրփափոր՝ պարի դիցուհի,

Մուսայք Շնորհներու հետ միենոյն տաճարի մէջ  
կը պաշտուէին։ Բանաստեղծները շատ հեղ իրենց  
քերթուածներու սկլուրը զՄուսայք իրենց օգնու  
թեան կը կանչեն։

Տիանա՝ յունաց Արաեմիսը՝ դոր մեր նախնիք  
ներէ ունանք Անաշիտը համարած են սիրալմամի՝ (1)  
Ապողոնի հետ ծնաւ և իր մօրը Լաթօնի՝ Ապողոնի  
ծննդեան պատճառաւ քաշած տառ ասղանքը յիշե  
լով միտքը դրաւ չամուսնանալ։ Արամազգ իրեն  
իրքև ընկեր՝ վաթոււն Ոլլիիանուհի և քսան յա  
ւերդահարս տուած էր որ իրեն սէս կուսութիւն  
ուխտած էին, ուստի Տիանա անստաներու մէջ  
վայրի կենդանիներ որսալով կ'զրանուր, բայց և  
այնպէս՝ կ'ըսուի որ Անտեմիոնը սիրելով՝ անոր  
հետ ամուսնացաւ և իր ամուսնութիւնը զգուշու  
եամբ գաղտնի պահեց։

(1) Տե՛ Մ. իշխն «Հետաղբառնիւն հայ հետաղբառն  
նեան քայ»։

Այս աստուածուհին երեք տարրեր անուննե  
րով կը պաշտուէր, մերթ Տիանա, մերթ Փեփէ,  
այսինքն՝ լուսին (իբրև Ապողոնի քոյրը) և երրեմն  
Հեգաթ կը կոչուէր։ Իր ամենէ հոյակապ տաճա  
րը Խղմիրի մօտ Եփեսովինն էր որ աշխարհիս եօթը  
հրաշալիքներէ մէկը կը համարուէր։ Երկու հարիւր  
տարուան մէջ չինուած էր Քաէսիբրոնի ճարտարա  
րասպետութեամբ. տաճարին մէջ երկու հարիւրքան  
հատ սիւն կար՝ հարիւր քսան եօթը ոտք բարձրու  
թեամբ։ Երսուրատ Եփեսացին սյրեց զայն իրյի  
շատակը անմահ ձգելու հոմար Աղեքսանդր մշ  
ծին ծնած օրը։

Խղմիրի մօտերն էին նաև իւր բաղանիքները, ուր  
տեղ իր մէկ հրաշալի արձանը գտնուած է։

Տիանա՝ կապարձով մը զինուած և որսի շուներէ  
շըլասլատուած բարձրահասակ ու առնական կնիկի  
մը պատկերով կը նկարագրուի, երրեմն զմսուն  
վրայ մահիկ մը կոյ։

### ԲԱԳԱՑ

Արամազգ՝ Թէփէի կաղմոս թագառորին աղջիկը  
սիրած էր։ Հերա նախանձելով Անմէլէի դայելինն  
կերպարանքը կը մտնէ ու զանի կը յորդորէ Արա  
մազգին խնդրել որ անգամ մը իր ամեն փառքով  
դայ իրեն երևայ։ Անմէլէ զՀերա իր դայելը կար  
ծելով՝ կ'անսայ անոր և Արամազգ ակամայ՝ իր  
շանթով կատմոսի պալատին մէջ կը ակ կը ձգէ  
ուր Անմէլէ կ'այրի։

Այս միջոցին Բագոս իր մօր արգանդին մէջ էր

ուրկէ Արամազդ զինքն հանելով՝ իր ազդըին մէջ պահեց մինչև ծնելու օրը :

Երբ Բագոս ծնաւ՝ Հերմէս զան Նիսա բերելով նախ յաւերժահարսերուն և ասլա Մուսայից ու Սելէնէսի յանձնեց, որ անոր հաւատարիմ ընկեր մնաց : Բագոս մեծցած ատեն յաւերժահարսերը չմոռցաւ և զանոնք ասալերու փոխեց որոնք Բոյլք ըսուեցան : Հերա Բագոսի մօրը մահուամբ դոհ չըլլալով ուղեց նաև անոր որդին մեռցընել, ու Բագոսի դէմ երկգլմի օձ մը զրկեց զոր Բագոս թևերուն մէջ առնելով խողեց . ուստի Հերա խենթեցուց զանի, և Բագոս սկսաւ բոլոր երկրի վրայ թափառի, բայց Փուեղիոյ մէջ բժշկուեցաւ : Իր ուղերութեան միջոցին՝ Նազոսո կզվիմ մէջ անդամ մը քունը տարաւ, ու ծովահէնները զինքը առևանդեցին, Բագոս արթնցածին պէս՝ զանոնք պլինի փոխեց :

Յետոյ Սելէնէ ու շատ մը կիներու և մարդերու հետ գնաց Հնդկաստանի տիրեց նուագարաններով, առանց կաթիլ մ'արիւն թափիելու :

Հսկաներուն՝ Արամազդին դէմ մլած պատերազմին մէջ ոչ նուագ վառաւորուեցաւ նա, վասն զի առիւծի փոխուելով՝ ամենէ ահարկու Տիտանը սպաննեց :

Բագոս դինիի աստուածն է : Սովորաբար նորատի ու խնդումերս երիտասարդի մը դէմքով և դեղին՝ մազերով կը ներկայացընէին, տակառի մը կամ յովազներով ու վազրերով լծուած կառքի մը վրայ նստած . եղջերաւոր դլուխը պսակուած է որթետունիէ կամ բաղեղէ պսակով մը, ձեռքը

դաւազան : Թուչուններու մէջ անծեղը իրեն նուիւրուած էր :

Բագոսի պաշտօնը խիստ աարածուած էր Յուշ Կաստանի մէջ, ուր Դիօնիսոս անունը կը տային իւրեն և Հայք՝ Սպանդարամետաւ Յոյները փառաւոր հանդէսներ կը կատարէին սպանդարամետական կամ Բագոսեան անունով և Բագոսի գրմուհիները լընէին :

ՊՐՈՄԷԹԵ, ԱԹԼԱՑ, ԱՍՏԵՂԱՏՈՒԽՆԵՐ

Պրօմէթէ՝ Քլիմէնէի և Յարէթի իմաստուն որպին էր, որ Արամազդի հետեւելով ուղեց մարդեր ստեղծելու ուստի արձաններ շննեց՝ և երկինքէն բնութիւնը կենդանացընող կրակին մէկ կայծը գողնալով զանոնք կենդանացուց : Արամազդ ասոր վրայ բարկացաւ և Հեփեստոսին հրաման տուաւ որ Պրօմէթէն Կոմիս լեռին վրայ ժայռի մը կապէ, ուր անգլ մը անոր լեարդը կը կրծէր և լեարդը միշտ ամելով Պրօմէթէ յաւիտենական տանջանք մը կը կրէր : Բայց յետոյ Հերքիւլէս անգլ մեռցընելով Պրօմէթէն ազատեց :

Միւս աստուածները նեղացան Արամազդի խըստութեան վրայ՝ և տեսնելով որ մարդ սաեղծելու իրաւունքը իրեն վերապահել կ'ուղէր՝ կին մը շնեցին որու ամեն մէկը մասնաւոր ձիքը մը շնորհէց, Սթենաս՝ իմաստութիւն տուաւ անոր, Աստղիկ՝ գեղեցկութիւն, Հերմէս՝ լեզուանութիւն և՛, այս կինը Բանտօր ըստեցաւ . Արամազդ ալ իրքն թէ անոր ընծայ մ'ընելու համար ձեռքը գոց տուփ

մը տուաւ՝ և ապապեց որ Պրօմէթէի տանի։ Պրօմէթէ իր փորձ խոչեմութեամբը գուշակելով՝ որ անոր տակ խաղ մը կայ՝ ոչ հանաօրը ընդունեցաւ և ոչ տուփը, այլ իր եզրացը Եփիմէթէ՝ որ անմիտ մէկն էր, իանտօրի հետ կարգուեցաւ։ Տուփը բացուեցաւ, ուրկէ ամեն տեսակ չարիք ու ոճիրներ դուրս ենելով զաշխարհ լեցուցին. միայն Յոյշ միաց անոր մէջ։

Աթլաս՝ ըստ ոմանց Պրօմէթէի եղբայրն էր, և ըստ ոմանց Կրօնոսի. ասի Խսպէրոսի աղջկան հետ կարգուելով՝ եօթ աղջիկ ունեցաւ որ Խսպէրուհիք ըսուեցան, Մայա, Էլէքթրա, Դայկէթ, Ասթէրօպէ, Մերօէ, Աղկիօնէ և Կեղենէ։ Սպանիափ Պողիրիս թագաւորը ասոնց գեղեցկութեան զարնուելով՝ հէներու ձեռքով գողցընել տալ ուղեց զանոնք, բայց Հերփիւլիս վրայ հասաւ և Խսպէրուհիքը աղատելով՝ զանոնք իրենց հօրը վերադարցուց։ Աթլաս երախտագիտութեամբ լցուած՝ իր պարտէզին ոսկիէ խնձորներէն պարզե տուաւ անոր։ Այս պարտէզը Խսպէրեան կը կոչուէր ու հարիւրդլսեան վիշտափ մը պահպանութեան տակ էր։

Աթլաս աստղագէտ ըլլալով՝ միշտ բարձր ժայռերու վրայէ աստղերը զննելուն՝ իր աղջիկները վեց աստղերէ բաղկացած համաստեղութեան մը փոխուած են. եօթերորդը աներեւոյթ եղած է, այն է Ելէքթրա՝ Տարտանոսի կինը, որ Տոռվայի կոիւ վին ատեն պահուեցաւ իր ընտանեաց աղէտը չտեսնելու համար. բայց և այնպէս երբեմն մահկանացներու աչքին կ'երեայ՝ հերարձակ գիսաւորի մը կերպարանքով։

Աթլաս Տիտաններուն հետ Արամազդի դէմ կը ուելուն համար զաշխարհ ուսերուն վրաց կրելու դատապարտուեցաւ Արամազդէն. ոմանք ալ կ'ըսեն թէ Սրամազդի Պէրսէոս տղան հիւրընկալած չըլլալուն համար՝ Աթլաս ահազին լեռի մը փոխուած է, որ Ափրիկէի հիւսիսային կողմը կ'ըցնի։

## ՆՈՎԻ ԱՍՏՈՐԵՄՆԵՐ

Ովկիսնոս ԵԼ ԹէՏԻՍ, ՊՈՍԻԴՈՆ ԵԼ ԱՄՖԻԹՐԻՏ  
ՆԵՐԵՈՍ, ՆԵՐԼԻՏՆԵՐ, ՏՐԻՏՈՆՆԵՐ, ՊՐՈԹԷՈՍ

Ովկիսնոս ԵՐԿՆԻ՝ այսինքն Ուրանոսի և Երկրի որդին էր, իր Թէտիս քրոջը հետ ամուսնանալով՝ շատ զաւակներ ունեցաւ, 'ի մէջ այլոց երեք հազար յաւերժահարսեր ու տրիստներ կամ ովկիսնուհիներ, ասոնցմէ զատ գետերը, աղբուրները, Բրօթէոս և Նէրէոս՝ իր որդիները կը համարուէին։

Ովկիսնոսը ծովի ալիքներու վրայ նստած ծերունիի մը դէմքով կը ներկայացնեն, ճակատը՝ Երկու խեցիներով զինուած, ձեռքը տէզ մը, և քոփը ծովային հրէշ մը։ Ի պատիւ իրեն գինի կը խմին, խնդրելով իրմէ՝ որ ծովու ձամբորդները ողջ առողջ վերագարձնէ։ Փոթորկի ատեն ծովապետները իրեն ու ցուլ մը կը զոհին, իսկ ծովու հանդարատութեան ատենը՝ ոչխարներ ու խոզեր։

Պոսիդոն՝ Լատինացւոց Ներթիւնը, Արամազդի  
եղայրն էր՝ զոր իր հայրը կուլ տալն ետքը փրս-  
խած էր: Աշխարհիս բաժանման ատեն՝ Պոսիդոն  
ծովերու վրայ տիրելու իրաւունք ստացաւ. բայց  
կ'երեխ թէ իր ժառանգութենէն դժգոհ՝ միւս աս-  
տուածներու հետ միացաւ Արամազդը գահընկեց  
ընելու համար: Սակայն դաւը երեան ելաւ և Պո-  
սիդոն երկինքէն վլւնտուեցաւ, միանդամայն իր  
պաշտօնէն զբկուելով: Ալորդնին պէս՝ Տրոյիոյ Լաո-  
մէտօն թագաւորին քով ժառայութեան մուա նա՝  
այն քաղաքին պատերը չինելու համար: Բայց Լաոմէ-  
տօն անոր խոստացած օրականը վճարել չուզեց.  
ուստի երբ ատենէ մը ետքը Պոսիդոն Արամազդին  
հետ հաջոռուեցաւ, ծովին ջուրերը բարձրացընելով՝  
Տրովան ողողեց, անկէ զատ ծովային հրէշ մը զրկեց  
որ զայն աւերեց, մինչև որ Հերքիւլէս եկաւ դա-  
զանը սպաննեց:

Պոսիդոն՝ Ներէոսի ու Տորխաի Ամֆիթրիտէ աղ-  
ջկանը հետ ամուսնացաւ դլվինի մը բարեխօսու-  
թեամբ, անոր համար Պոսիդոն այն դլվինը համա-  
ստելութեան փոխեց:

Ծովերու աստուած ըլլալով՝ Արամազդէն ետքը  
զօրաւորագոյն աստուածը կը համարուէր Պոսիդոն  
և ամեն տեղ յարդի էր: Յոյներն ու Հռոմայիցիք  
՚ի պատիւ իրեն տօներ կրկատարէին, Թիւաւոր ձիե-  
րով Ծուած խեցիէ կառքի մը մէջ կը նկարագրեն  
դանի ձեռքը եռածանի մը. կառքի ետենէն տրիտոն-  
ներ և մարդածւկեր կ'երթան:

Ներէոս՝ երկրորդ կարգի աստուած մ'էր, Ով-  
հիանու և թէտիսի որդին, որ իր քրոջը Տօրխաին

հետ ամուսնանալով յիսուն աղջիկ ունեցաւ որտոնք  
Ներէիտք ըսուեցան:

Ներէոս իր կեանքը Արշակեղագուին մէջ կ'ան-  
ցընէր, ուր Ներէիտները զանի իրենց երգերով ու  
պարով կ'զրացընէին. ասի ապագան կը գուշակէլու-  
կ'ըսուի թէ ասոր խորհրդով Հերքիւլէս կրցաւ  
Էսպերեան պարտէ գին ուկի խնձորներները ընծայ  
առնել Աթլատէն:

Ներէիտները կը պաշտուէին ծովին եզերքը՝ ուր  
հիները՝ ի պատիւ իրենց մեղաններ կը կանգնէին. ասոնք աղջիներու կերպարանքով կը նկարագրու-  
էին դլվիններու վրայ նստած՝ ձեռքերնին ծաղկեայ  
սրակներ:

Տրիտոնները՝ Պոսիդոնին և Ամֆիթրիտին որդի-  
ներն էին, և Պոսիդոնին առջևէն կ'երթացին: Եր-  
բեմն այս անունը կը տայուի բոլոր ծովային աս-  
տուածներու՝ որոնք Պոսիդոնի կառքը կը շրջապա-  
տեն: Ասոնք մարդու գլխով, ձուկի պոչով, կա-  
պոյտ աչքերով և թեփոտ ձեռքերով կը նկարա-  
գրուին:

Պրօթէոս՝ Ներէոսին եղայրն էր որ Պոսիդո-  
նին հօտը՝ այսինքն փոկերը կը պահէր: Պոսիդոն  
զանի վարձատրելու համար՝ ապագան գուշակելու-  
կարովութիւն չորչեց անոր. սակայն բերնէն  
պատգամ մ'առնելու համար հարկ էր զանի կա-  
պել, և աս աղ խիստ դժուար էր՝ վասն զի միշտ  
փախուստ կը տար նա, և առեն տեսուկ ձեւ ու դոյն  
կ'առնէր յըռնուելու համար:

Արխոթէոս՝ Արքատիայի թագաւորը անդամ մ'իր  
մեղուները կորսնցընելով մօրը դիմեց. մայրն աւ-

զինքը յորդորեց որ երթայ Պրոթէուն պատգամ  
հարցնէ իր մեղուները գտնելու համար, և միան-  
գամացն խրառեց որ անոր քուն եղած ատենը վրայ  
հանելով՝ կապէ զանի, որպէս զի չփախի կամ  
կերպարանափոխ ըլլայ: Արխիթէոս մօրը ըսածը  
դործադրեց՝ և Պրոթէոսը գետափը պառկած ա-  
տեն՝ բռնեց թեերուն մէջն առնելով յաջողեցաւ  
բռնութեամբ իր մեղուներու ուր գտնուիլն իմա-  
նալ: Մենելաւոս յոյն լիմանը և Հերքիւլէս՝ նոյն  
միջոցներով կրցան Պրոթէոսը պատգամ արձակե-  
լու ստիպել:

Պրոթէոս ծեր մարդու մը կերպարանքով կը նկա-  
րագրուի:

ԳՈՐԿՈՍ, ՍՍ.ԲՈՆ, ԲԱԼԵՄՈՆ, ԼԵՒԿՈԴԻՕՏ, ԿԼՕԳՈՍ,  
ՍԿԻԼ.Ը, ՔԱՐԻԲՏԻՍ, ՅԱԼԵՐՃԱՀՐՄԱՆ, և

Փորկոս՝ Պօնտոսի և Նըրկի որդին էր. կ'ըսուի  
թէ իր Աէլո կնիկէն ունեցած զաւակներուն մաշերը  
ծնննուն պէս կը ճերմկէին և թէ խաղերեան պար-  
ակը պահող վիշապին հայրն էր:

Թրէզէնի Սարոն թագաւորը՝ որսորդութիւնը  
չափազանց կը սիրէր. օր մը եղջերու մը՝ որսալու  
առեն՝ եղջերուն ծովը նետուեցաւ, Սարոն ալ ա-  
նոր հետեւեցաւ և շատ յառաջանալով՝ ինքդինքը  
ծովին բացերը գտաւ, ու յոդնելով՝ խղղուեցաւ:  
Իր մարմինը Տիանայի նուիրական անտառը բե-  
րուելով՝ տաճաշին գտակիթին մէջ թաղուեցաւ:  
Սարոնի հպատակները զինքը ծովի աստուածներու  
կարգը՝ և իր անունը դըին այն պարանոցին՝ որ Յե-  
րապնէսը հիւսիսային Յունաստանէն կը լատէ:

Բալէմօն՝ Թէրէի Ատամաս թագաւորին և ինօյի  
որդին էր որ նախ Մէլիկէրթ կոչուեցաւ: Ատամաս  
սաստիկ բարկութեան մը միջոցին՝ իր որդիներէն  
մին Նէարկոսը սպաննեց. անատեն իր կինը ինօ՝  
Մէլիկէրթին հետ խոյս տալով՝ ծովը նետուեցաւ ու  
երկուքն ալ ծովու աստուածի փոխուեցան. Մէ-  
լիկէրթ՝ Յալէմօն ըսուեցաւ և ինօ՝ Լեկօդօէ:

Մէլիկէրթ՝ Թէնէտոս կղզին մէջ չափազանց  
յարգուած էր, ուրաեղ մինչեւ անգամ մանուկներ  
կը գուշէին իրեն: Հռոմայեցիք որ իրենց աստուած-  
ները Յոյներէն առած են Մէլիկէրտի Պրօտումոս՝ և  
Լեկօդօէի ալ Մաթուսա անունը կը տային:

Կօդոս՝ Պօսիդոնի որդին՝ Բէօվիսաի Անթէտոն  
քաղաքէն հաշակաւոր ձկնորս մէր: Ասի անգամ  
մը բոնած ձուկերը խոտին վրայ դնելով՝ տեսաւ  
որ շարժումներ կ'ընէին՝ ծովը նետուելու համար և  
հասկրցաւ որ այն խոտերը հրաշալի զօրութիւն մը  
ունին, ուստի անոնցմէ կերաւ և ծովու աս-  
տուածի փոխուեցաւ: Ասիկա ճերմակ ու թրջուած-  
մօրուքով կը նկարագրուէր. մազերը ուսերուն վրայ  
կը ծածանէին. կուրծքը ծովու խոտերով ծած-  
կուած:

Սկիլլա գեղանի յաւերժահարս մէր՝ զոր Կօդոս  
սիրեց, բայց ինքը անորմէ չփրուելով Ափրկէ  
վշուկին դիմեց. Ափրկէ թունաւորեց այն առուա-  
կը որուն մէջ Սկիլլա կը լուացուէր, որով Սկիլլա  
հրէմ մը փոխուեցաւ եօթը գլխով, որու ամեն մէ-  
կը երեք ակուայի շարք ունէր. մարմնէն խել մը  
շուներ կ'ելնէին ու իրենց հաւեւններով անցորդնե-  
րը կը արսանիկը ըլլային. Սկիլլա ինքինքն սոսկալով

ծովը նետուեցաւ և յորձանուած ժայռի փոխուեցաւ:

Քարիբտիս՝ Հերքիւլէսի կովերը գողնալուն համար Արամազդ զանի շանթահարելով ժայռի մը փոխեց որ Սիկիլիոյ նեղուցին մէջ կը դտնուի Սկիլը չայի դիմացը՝ և այսօր Գալիխոր կը կոչուի:

Սիրէնայք՝ Աքելաւուս գետին՝ և Կալիսալէ մուսային աղջիկներն էին որ Սիկիլիոյ մօտի ժայռերը քնակելով իրենց անոյց երգերով ու գեղեցկութիւնով ճամփորդները իրենց կը ձգէին: Գլխաւորներն էին՝ Վէսկոսիս, Վիւսիս և Պարթենոպէ:

Պատգամը գուշակած էր՝ որ Սիրէնաները պիտի կորսուէին մտհկանացու մը իրենց ճայնին ու խօսքերուն դիմանալուն պէս. անոր համար Սիրէնաներու քնակած տեղերու բոլորտիքը այս տարօրինակ ներդաշնակութեան դոհերուն ոսկրներով լի էր: Սակայն Ողիսես կրցաւ անոնց ձեռքէն պըրծիլ, այն կողմերէ անցնելու ատենը ինքինքը նաւուն կայմին կատել տալով՝ մինչդեռ նաւազներն ալ ականջնին մուսով խցեր էին: Սիրէնաները տեսնելով որ Ողիսես ձեռքերնէն կը խուսափէր՝ յուսահատութենէ ծովը նետուեցան:

Նայատները՝ գետերուն, աղբիւրներուն և ճահճներուն մօտ կը բնակէին և զանոնք կը պահպանէին: Ասոնք նորատի՝ և գեղեցիկ կոյսերու դէմքով կը նկարագրուէին, կուժի մը վրայ ծուած, զլուխնին շամբերով պսակուած կամ ձեռքերնին խեցի մը: Նայատներուն այծ և գաւանուկ կը զոհէին, և ՚ի պատիւ անոնց՝ գինի, մեղք և եղ կը խալին:

ԵԽՈՂ, ՀՈՎԵՐ ԵՒ ՀԱՐԻՒՔ

Եւող՝ Արամազդի տղան էր, ու կը թադաւորէր Եւողեան եօթը կղզիներու վրայ, որոնք Սիկիլիաի ու Խտալիաի մէջտեղ կ'ըյնին: Եւող՝ հովերու վրայ բացարձակ իշխանութիւն ունէր, զանոնք քարայրի մը խորը կը պահէր՝ և ուզած ատենը կ'արձակէր: Եւող հեղ մը աս քարայրին դուռը բաց մունալով՝ հովերը անանկ սաստիկ դուրս յարձակեցան՝ որ սարսափելի փոթորիկ մը հանելով Սիկիլան իտալիաէն բաժնեցին: Կ'ըսուի թէ Տրովահ պատերազմէն ետքը՝ Ողիսես Եւողին քով գնաց: Եւող զան սիրով ընդունելէ ետքը՝ անոր քանի մը տիկ ընծայ տուաւ, ապապելով որ զգուշութեամբ դոց պահէ զանոնք, վասն զի թէ որ անոնց մէջ պահուած հովերը դուրս ելնէին՝ փոթորիկի պիտի հանդպէր անվրէպ: Ողիսեսի ընկերները տիկերուն պարունակութիւնը չդիանալով՝ իրենց դմասաւորին քնացած ատենը բացին զանոնք՝ և իրօք սոսկալի փոթորիկի մը հանդիպեցան:

Հովերը՝ երկնի և երկրի զաւակներն էին. գլխաւորներն են Բորչաս՝ հիւսիսային հովը, կարկուտի, ձիւնի ու փոթորիկի հայր. Եւրոս՝ արևելեան հովը, Նոտոս՝ հարաւային հովը՝ որ տիսուր ծերունիի մը դէմքով՝ ու ամպոտ գլխով կը նկարագրուէր, և Զեփիւռ՝ արևմտեան հովը՝ որ գլուխը ծաղկներով զարդարուած կը նկարագրուէր:

Հարրիք՝ Պոսիդոնի և Ամֆիթրիակի աղջիկներն  
էին, օրիորդի դէմքով, անզոի մարմարով, մագլոտ  
ձեռքերով ու հոլամանեկի թևերով։ ասոնք ամեն  
դպածնին կ'ապահանէին։

## ԳՅՈՒՔԻ ԱՍՏՈՒԵՆԵՐ

ԴԺՈՂԻ, ՔԱՐՈՆ, ԿԵՐԲԵՐՈՍ, ՊԼՈՒՏՈՆ,  
ԳԵՐՄԵՆԱՅԻՆԵ, ԵՐԵՔ ԴԱՏԱԽՈՐՆԵՐԸ և

Հին ատեն ալ մարդիկ կը հաւտային որ հանա  
դերձեալ կեանք մը կար, ուր բարին կը վարձա-  
տրուէր ու չարը կը պատժուէր։ Բնապէս դժոխքը  
չարերու պահուած ոտորերկրեայ տեղ մ'էր և կը  
դանուէր Արքատիակի Ստիքս գետին մօտ՝ ու չորս  
մասի կը բաժնուէր։

Առաջինն էր՝ Երէքոսը՝ որ Արամազդի դէմ ա-  
պատամուղ հսկաներուն օդնելուն համար գետի  
փոխուեր էր, և ուր կերպերոս, Եւմենայք կամ  
Կատաղիք, Գիշերը, Հիպեռու, Երազը ու Մահը  
կը բնակէին։ Երկրուդն էր՝ ոճրագործներու գը-  
ժուաքը՝ ուր միայն ողը ու կոծ կը լսուէր վասն զի  
հոգիները իրենց խղճէն՝ կը տանջուէին և աշխար-  
հակաները անտանելի տաքսով ու ծարաւով մը կը  
տառապէին։ Երրորդը՝ ամենէ խորունկն էր՝ և

Տարտարոս կը կոչուէր՝ մեծ չարագործներու յա-  
տուկ։ ասոր մէջ մշտավառ կրակներ ու ահոելի  
հրէշներ կային՝ ու զընապատրւած էր միէկէթոն՝  
որու ջուրերը ծծումքէ էին, ու Ստիքս գետերով։  
Դարդէն ըսինք որ Ստիքսի վրայ եղած երդում մը  
անդրժեկի էր (տես Երես 8), վասն զի զայն գրժու-  
ղը՝ երկնքէն տասը տարի կ'ացարուէր ու Նեքտար  
անունով երկնային ըմպելիէն կը զրկուէր։

Դժոխքէն կ'ելնէր նաև Կոկիտոն գետը՝ որու ջու-  
րերը հսն եկողներու արցունքն չինուած էին։

Չորրորդն էր առաքինի հոգիներու բնակարան  
Եղիսեան դաշտը՝ ուր յաւերժական գարուն մը  
կը տիրէր։ որեն ու աստղերը միշտ կը փայտէին  
հսն՝ և արդարները կը չընջնին հստակէտ ծափիւ-  
ներու, վարդենիներու և մրաւենիներու հսպասուն  
շուքին տակ։ Անոյց կարեւողը մը կ'անցնէր անիէ-  
նէթէ՝ մոռացօնի գետը, որու ջուրէն խմուղը կեան-  
քի ամեն վիշտերը կը մոռնար։ օրհնած հող մը՝  
տարին Երեք անդամ ծափիներ կամ պտուղներ  
յառաջ կը բերէր և արդարները երբէք չծերա-  
նալով՝ միշտ այն տարիքին մէջ կը մնացին՝ ուր  
ամենէ աւելի երջանիկ երած էին։ Այս եղիսեան  
կան պարտէզը՝ ըստ ուսանց Փանաքեան կզցինե-  
րու, և ըստ ուսնոց՝ լուրնին մէջ կը գտնուէր։

Երէքոսի ու Վիշերի որդին՝ Քարուն՝ դժոխքի  
նաւազարն էր ու հոգիները կ'անցընէր Ստիքս  
գետէն։ Երբանիի դէմքով կը մկարագրուի։ Ա-  
մեն ստուեր իրեւ անցագին՝ պրամ մը պէտք եր  
չնորհել անոր և տառը համար Յոյներն ու Հռո-  
մայեցիք իրենց մեռելներու բերանը դրամ մը կը

կնէին որ շատ մումիաներու լեզուին տակ ալ  
դանուած է : Անթաղ մնացած մեռելներու հոգի-  
ները՝ Քարոնի նաւակը չմոտած՝ հարիւր տարի գե-  
տեսենոր կը թափառէին :

Ստուերներու դուրս ենելը՝ ու կենդանի մարդերու ներս մտնելը արգիլելու համար՝ դժոխքին դուռը՝ Կերպերոս անուն երեքգլափ շունը կը հռչէր։ Սակայն կ'ըսուի թէ քանի մը դիւցազուներ զայն խարած են փոխինդով։ Որիէոս իր քնարով քնացուցած՝ և Հէրքեւլէս շղթայի զարկած է զան:

Դժուկին մէջ կը թագաւորէր Պղուտոն։ Արա-  
մազդի եղբայրը։ Ասիկա անդամ մը կտնա լեռին  
հանած որոտանման ձայներէն սարսափած՝ դժու-  
քէն ելաւ Ավելիի գնաց անոնց պատճառը հա-  
կընալու համար՝ և հոն իր Դեմետր քրոջը ալջիկը  
Պրօզէրբինը կամ Պերսէֆօնէն տեսնելով՝ միտքը  
դրաւ զայն գողնաւ, վասն զի չէր գտնուած դի-  
ցուհի մը՝ որ իրեն կենակից ըլլալ ուզէր՝ իր տգե-  
զութեան՝ և անաւանդ բնակարանին պատճառպէ-  
որ դժուկին մէջէր ուստի օր մը երր Պերսէֆօնէ-  
իր ընկերներով ծաղկի կը ժողվէր, Պղուտոն յա-  
փշտակեց զանի և իր չըսս սև ձիերով Ծուած կառ-  
քին մէջ պահելով փախաւ։

Դեմետրը՝ որ Անկիլիոյ թագուհին էր՝ իր սիրելի  
աղջկան գլուխը եկածը իմանալով սկսաւ ամեն տեղ  
շրջիւ ու զանի փնտռել։ Իր ճամբորդութեան մէջ  
անգամ մը պառաւ կնոջ մը հիւղը մտաւ ջուր  
խմելու համար, և այնքան ախորդելով խմեց որ  
հոն գտնուող տղայ մ'սկսաւ խնդալ։ Դեմետրը  
ասոր վրայ բարկանալով գտաւթին մէջ մնացած

ջուրը անոր երեսին նետեց և տղան խսկրյն մօղէսի  
փոխուեցաւ : Կիտիայէ անցնելու ատեն ալ գեղա-  
ցիները դորտի փոխեց աղբւրչի մէջ ջուրը պղառ-  
րենուն համար՝ ուրիշ իր ծաբաւը յագեցցնելի՛ ու-  
զէի նա : Դեմետր՝ վերջապէս Սրէթուսա յաւեր-  
ժակարտէն Պերսէ քօնէի ուր ըլլալն իմանալով՝ գը-  
նաց Սրամաղդի ոտքն ընկաւ և սղաջնց որ իր  
աղջիկը իրեն վերադարձնէ :

Սրամազդ. Գեմետրի վրայ գլխալով՝ հրամանց  
որ Պերսէ Փօնէ վեց ամիս իր ամուսնոյն՝ ու վեց  
ամիս ալ իր մօրը քով սնցընէ :

Պղուառն նաև Այլեւաս կը կոչուի, այսինքն՝ ան-  
ժպիտ, վասն զի ծիծաղը դժոխքին հեռու է. լու-  
ժոռ դէմքով կը նկարագրուի նա՝ դժոխքին մէջտեղ  
եպենեայ գահի մը վրայ նստած, Պերսեփոնէ իր  
ձախ կողմն է, իր արբանեակները զինքը կը ըլջո-  
պատեն, այսինքն՝

Դժոխքի երեք դատաւորները որ Աքամաղի որ-  
դիներն էին, այսինքն՝ Եակոս, Ռատուամանու և Մի-  
նովս Կրետի թագաւորը։ Ասոնք Հերմիսի բերած  
հոգիները կը դատիին։ Վերջնական վճիռը Մինովս  
կու տար ձայնից հաւատարութեան ատեն, անոր  
համար մէկ ձեռքը արքունի դաւաղան և միւսը  
ազետալի սափորով կը նկարադրուի, որու մէջա-  
մեն մահկանագուներու դատակնիքը կայ։

Եւմէնացք կամկատաղիք՝ Երկպառակութեան աղ-  
ջիկները, որ նմանազիւ երեք քոյր էին, սյսինքն  
Թիսիփոն, Մեղերա և Ալքոտոն; Ասոնք միշտ յան-  
ցաւորները կը հալածէին երկրի վրայ և դժոխիքի  
մէջ. կը նկարագրուին ձեռքերնին վատուած ջա-

հերով և մազի տեղ՝ իրարու հետ հիւսուած օձեւ  
ըով և հոլամուկի թևերով : Աթենքի մէջ Արիստա-  
գոսի ատենին առջև ենողը՝ ասոնց վրայ պէտք էր  
երդնուվ որ իրաւը պիտի խօսի :

Պարկայք՝ Երէրոսի և Գիշերի երեք աղջիկներն  
էին, այսինքն՝ Քլօֆո, Լաքեզիս ու Ատրոպէ : Քլօ-  
ֆո՝ կրտսերագոյնը՝ ձեռքը աղեկատ մ'ունէր, Լա-  
քեզիս՝ մեր օրերը կը մանէր, իսկ Ատրոպէ՝ ան-  
դրանիկը՝ մկրատով մը մեր կեանքի թելը կը  
կարէր : Ասոնք ալ խոժոռ գէւքով կը նկարագրուէ-  
ին, գլուխնին ձերմակ բուրդէ պատկներով՝ որոնց  
մէջ նարկիսաներ խառնուած են :

Գիշերը՝ Երկնի և Երկրի աղջիկն էր և Պարկա-  
ներու մայրը . կը նկարագրուի կառքի մէջ նստած  
և աստղերով զարդարուն վերարկուով մը ծած-  
կուած, առջևէն կ'երթան համաստեղութիւնները :

Քունը կամ Հիբնոս՝ Երէրոսի և Գիշերի որդին  
էր, Երազներու հայրը, Մահու և Յուսոյ Եղբայրը.  
ասոր պալատը խոր քարայր մ'էր՝ ուր արեւու ձա-  
ռագայթներու չին թափանցեր և որու մուտքը գո-  
ցուած էր մեկոններու ահազին փունջերով . կա-  
կաշներով պատկուած և տերեւէ անկողնի մը վրայ  
երկնացած կը նկարագրուի, իր չուրքը կը թուն Ե-  
րազներն և իր որդին ու պաշտոնեայն Մորփէոս՝  
որ Երազներու առաջինն ըլլալով՝ կանխաւ կ'իմա-  
ցընէր ձշմարտութիւնը : Մորփէոս թիթեռնի թե-  
ւերով կը նկարագրուի՝ ձեռքը մեկոն :

Երազները՝ ամենքն ալ Քունի որդիներն էին՝ և  
ծալի աւազներու չափ չատ, ասոնցմէ ոմանք խըր-  
միթներու՝ և ոմանք պալատներու այցելութիւն

կ'ընէին . կը նկարագրուին չլջիկի մեծ թէերով :  
Մահը՝ Գիշերի աղջիկն էր, կը նկարագրուէր ու  
տղայի գէմքով, թևերով և ձեռքը ուռկան մը՝ ո-  
րով իր զոհերը կը բռնէր . երբնմն նաև կմախքի  
կերպարանքով կը նկարագրուի՝ ձեռքը սուր և  
մանգաղ :

Մանէս կամ Ուրուականները՝ գերեզմաններու  
վրայ կը հսկէին, ասոնք երկաթներու ձայնէն կը  
փամէին և կրակը կամլցյալ կը սիրէին, անոր հա-  
մար հիները գերեզմաններու մէջվառուած ճրագներ  
կը դնէին : Նոմիի ծառը ասոնց նուիրուած էր :

Նեմէսին՝ Արամազդի և Գիշերի աղջիկն էր, ու  
պաշտօն ունէր չարերը պատճելու և բարիները  
վարձատրելու, բոլոր երկրի վրայ կ'իմակը ու խիստ  
յարդի էր : Հոռոմի մէջ բազիններ ունէր . պատե-  
րազմի երթալէ յառաջ զօրականք զոհեր կը մա-  
տուցանձին իրեն :

Բլութոս՝ հարստութեան աստուած՝ Դեմետրի  
որդին էր, դժողովի աստուածներու կարգը դա-  
ստուած է, վասն զի արծաթն ու ոսկին երկրի խո-  
րերէն կը հանուին :

Բլութոս ծերունիի կերպարանքով կը նկարագրուի  
ձեռքը քառկ մը, ինքը կաղ է, ծանրագայլ առջեւ-  
կ'երթայ՝ բայց թուելով ետ կը գառնայ, վասն զի  
հարստութիւնը կամաց կամաց կը վաստկուի և շու-  
տով կը մսխուի . կոյր է՝ վասն զի իր գանձերը հաւա-  
սարապէս թէ բարի և թէ չար մարդերու կը բաշխէ :

Ճակատագիրը (տես Երես 5) Քառոսի և Գիշերի  
որդին էր՝ որ իր ձեռքը ունէր մարդերու ծակա-  
տագիրերը պարունակող գիրը մը . կը նկարագրուի  
երկրագունտի մը վրայ :

Տարտարոսի մէջ տաճջուող մեղաւորներու մէջ ամենէ յառաջ յիշելու է Տիտանի զաւակ՝ հսկաները, որոնք խոնա լեռին տակ ձնչուած էին Արամազդի գէմ կոռւելուն համար (աես երես 7): Կ'ըսեն թէ աս հսկաներէ մէկը՝ Թիֆոն՝ շարժած աւտենը՝ երկրաշարժ կ'ըլլայ և խանայի հանած ձայները անոր հառաջանքներն ու ձայներն են:

Սիսիփ՝ Եւողի որդին՝ Աստիկէն կ'ասպատակէր և ձեռքն ընկած ճամբորդները կ'սարաննէր: Արամազդ զանի պատժելու համար դժոխք դահավիճելով գատապարտեց որ ահազին ժայռ մը լեռի մը դադարթը հանէ, բայց ժայռը՝ նոյն խոկ իր ծանրութենէն վար գլուորելով՝ Սիսիփ վայրկեան մը հանդիս չէր ունենար:

Տիտոս՝ Երկլի որդին՝ ահազին հսկայ մ'էր, որու մարմինը եօթ արտավար տեղ կը բռնէր, ասի Լաթօնի նկատմամբ անպատկառ ընթացք մ'ունենաւ լուն համար՝ Ալողոնէն ոլաքի հարուածներով ըսպաննուեր ու դժոխք ընկեր էր՝ ուր անդմը միշտ իր լեարդը կը կըծէր, և լեարդը միշտ կ'ածէր:

Ֆլէկիս՝ Արէսի որդին՝ Քօրօնիս անունով սովոր մ'ունէր, որմէ Ալողոն իր Ասկլեպիոս տղան ունեցաւ: Ֆլէկիս՝ Ալողոնի իրեն ըրած նախատինքին վրէժը լուծելու համար՝ Ալողոնի Տէլֆեան տաճարը այցեց՝ և աստուածները պատժեցին դինքը Տարտարոս դահավիճելով՝ ուր իր գլմին վրայ կախուած ժայռ մը՝ զինքը միշտ ահազէր:

Խիոն՝ Հերացի սիրահարելուն համար՝ Արամազդ զանի անիւի մը կապեց որ օձերով Ճշապատուած էր ու միշտ կը դառնար:

Տանթալ՝ Լյատիաի թագաւորը՝ Թամօիթւի և Բլօթա անուն յաւերժահարսի մ'որդին էր: Անդամ մ'որ աստուածները անոր տունը հւր գացեր էին՝ Տանթալ՝ անոնց զաղանիքները թափանցելու կարողութենէն՝ աստուած ըլլանին հասկընալու համար՝ իր Բէլորս որդւոյն մարմինն ալ ուրիշ մներու հետ խառնած՝ սեղանին վրայ դրաւ: Դեմետր այս սոսկալի խորտիկը պատուական գտնելով տղուն մէկ ուսը կերաւ, բայց Արամազդ Տանթալի անողորմ վարսկետութիւնը հասկընալով՝ Բելորսը կենդանացուց Դեմետրի կերած ուսին տեղ վրզակրէ ուս մը տալով անոր՝ և Տանթալը պատժեց զանի Տարտարոսի մէջ գահավիժելով՝ ուր նա յաւիտենական քաղցով և ծարաւով կը տառապէր Ծի մը մէջ, վասն զի ամեն անդամ որ իր չորցած չուրթերը զինքը չըջապատղ ջրին կը մօտէին՝ ջուրը կը հեռանար, ասկէ զատ անօթութենէ ալ կը տանջուէր մրգաստանի մը մէջ վասն զի ամեն անդամոր ձեռքը կ'երկնցընէր պատուղ մը վրցընելու՝ հովը ծառերու սատերը մինչեւ երկինք կը բարձրացընէր:

Գանասոս՝ Արգոսի թագաւոր՝ յիսուն աղջկի ունէր, որոնք իրենց հօրը անունով Դանայեան ըսուեցան: Դանասոփի եղայրը՝ Եղիպտոս՝ որ համանուն երկրի վրայ կ'իշխէր՝ յիսուն տղայ ունէր զորս իր քեռորդիներու հետ կարգեց: ամենուն հարսնիքը մի ևնոյն օրը կատարուեցաւ: Բայց Դանասոս՝ պատգամին իմանալով որ իր գիւսաներէ մէկը զինքը դահէն վար պիտի առնէ՝ իր աղջիկներուն հրամայեց՝ որ իրենց գիւսաները՝ հարսնիքին առջի գիշերը մեռցընեն: Դանասոփի հրամանը կատարուեցաւ և

միայն իրէրմնեսղը՝ իր լինկէ ամուսնոյն լանա-  
յեց։ Արամազդ այս քառասունինը անողորմ աղ-  
ջիկները պատժեց՝ Տարտարովին մէջ ծակուած տա-  
կառ մը յաւիտենապէս լեցընելու դաստապարտելով  
դանոնք։

---

## ԵՐԿՐԻ ԱՍՏՈՒԲՆԵՐ

ԷՍՏ., ՌՀԱ., ՎԵՄԹԱ., ԴԵՄԵՏՐ

Խստա և Ռէա՞ որոնց վրայ արդէն խօսած ենք  
(Երես 4) իրեւ երկրի աստուածներ ամեն տեղ  
յարդի էին։

Վեստա՞ Կրօնոսի և Ռէայի աղջիկն էր՝ որ իր  
եղբարցը հետ հօրմէն կլլուելէ ետքը՝ նորէն աշ-  
խարհ եկեր էր Արամազդի չնորդիւ։ Ասիկա կրակի  
դիցուհին էր և խիստ յարգուած՝ Փոխւգիաի մէջ՝  
ուրկէ չնէաս իր արձանը Խտալիա բերած էր։ Նու-  
մա Պոմպիլիոս Հռոմի թագաւորը՝ անոր անուան  
տաճար մը կանգնեց, որու խորանին վրայ մշաւ-  
վառ կրակ մը կար. ասոր՝ ինչպէս նաև Խստայի  
տօներու մէջ՝ էրիկ մարդ մտնելը արգիլուած էր։  
Վեստայի տաճարին քուրմէրը վեցը նորատի կոյսեր  
էին՝ որոնք Վեստեանք կը կոչուիին՝ ու պաշտօն ու-  
նէին նուիրական կրակը միշտ վառ պահելու. Եթէ  
իրենց անհոգութեամբ մարէր այն՝ խստիւ կը պատ-

ժուկին, վասն զի Հռոմացեցիք անոր մէջ իրենց  
համար մօտալուտ վասանդ մը կը տեսնէին. մարած  
կրակը հասարակ կրակէ մը չէին վառեր՝ այլ միայն  
արևու ճառագայթներէ; Կուսութեան ուխտին դէմ  
մեղանչող քրմուհին՝ ողջ ողջ կը թաղուէր։

Դեմետր՝ Վեստայի քոյրն էր և հունձքերու վրայ  
կիշսէր։ Աս՝ իր աղջիկը գտնելու համար ըրած  
ճամբորդութեան մէջ (աւես Երես 56) գտած հիւր-  
ընկալութեան փոխարէն՝ երկրագործութիւն սոր-  
վեցուց մարդոց։ Գեղեցիկ կնոջ մը կերպարանքով  
կը նկարագրուի, գլուխոր հասկերով պասկուած,  
ստիճքը ուռուած՝ որովհետեւ մարդկացին սեռի սնու-  
ցիչն է նա, մէկ ձեռքը հասկեր կամ մանգալ՝ և  
միւսը ջահեր ունի. իր կառքը առիւճներով կամ  
օձերով լծուած է։ Իր տօները Ելևսիսէան կը կո-  
չուէին, վասն զի Դեմետր՝ ամենէ աւելի Աստիկէի  
Ելևսիս քաղաքին մէջ յարգի էր. այս տօներու ա-  
րարողութիւճները խիստ գաղտնի պահուելուն՝ Ե-  
լևսիսի գաղտնիք ալ կ'ըսուին։

## ԵՐԿՐՈՒԵԿԱՆ ԱՍՏՈՒԾՆԵՐ

Մոմո՞ հեղնութեան և կատակի աստուածն էր,  
աստիկ ծաղրասէր ըլլալուն՝ նոյն իսկ աստուած-  
ներու պակասութիւնն իրենց Երեսին կը զարնէր։  
Անգամ մը Պոսիդոն, Հեփեստէս և Աթենաս ի-  
րենց գործերու պատուականութեան վրայ մէջեր-  
նին վիճելու ատէն՝ զինքը դատաւոր դրին, և Մո-  
մոս պարսաւեց Պոսիդոն որ իր շնած ցուլին եղ-  
ջիւրները աչքերուն առջև դրած չէր՝ որպէս զի

կենդանին կարենայ իր թշնամին ապահովագէս զարնել, Հեփեստէսը պարսաւեց որ իր շինած մարդուն սրտին վրայ պղափկ պատուհան մը բացած չէր՝ որպէս դի անոր ամենէ դադանի խորհուրդները տնանուին, և 'ի վերջն Աթենասն ալ պարսաւեց որ իր շինած տունը դիւրատար չէր՝ որպէս դի կարելի բլայ դէշ դրայիներէ դիւրաւ հեռանալ: Իր կծու հետնութիւններու պատճառաւ՝ Մոմու երկնքէն արտաքսուեցաւ:

Պելոնա՝ Արէսի քոյրն էր (տես Երես 11), հետեւ աբար պատերապմի ասաւուածուհի կը համարուէր: Բաղդի՝ մարդկային իրերու զեկը իր ձեռքն ունէր և բարիքն ու չարիքը՝ իր համոյից համեմատ կը բաշխէր, կը նկարագրուէր կոյր աչքերով, կը նտակ գլխով, երկու ոտքը թեւերով՝ որոնց մէ կը օդին մէջ՝ և միւսը դարձող անիսի մը վրայ թեւեակի կոթնած է 'ի նշան իր փոփոխականութեան, ասի չափազանց յարգի էր Հռոմայեցւոց մէջ:

Աստրէա՝ արդարութեան աստուածը՝ ուկեդարու ատեն աշխարհի վրայ կը բնակէր, բայց նախ քաղաքներէ ու ետքը դիւզերէ արտաքսուելով՝ մարդերու անիրաւութենէն՝ երկինք քաշուեցաւ ու հետհամաստեղութեան փոխուեցաւ, երեք աղջիկ ունեցաւ՝ իրաւունք, Օրէնք և Խաղաղութիւն:

Բերոնիս ազատութեան աստուածուհի և մանաւանդ ստրուկներու պաշտելին էր. առևն տեղ խիտտ յարգի և գլխարկը՝ ձեռքը կը նկարագրուէր:

Արրօքրատ լուսութեան աստուած էր, կը նկարագրուի մատը բերնին վրայ դրած մարդու մը պէս. դեղձի ծառը մասնաւրապէս ասոր նուիրուած էր:

որովհետև աս ծառին տերևները լեզուի կը նմանին և իր պտուղները սիրափ, խորհրդաւոր նշան համաձայնութեան՝ որ պէտք է գտնուի մարդկային սիրտի և լեզուի մէջ: Ասոր արձանը մեհեաններու դրան սովոր կանդնած էր՝ Պլուտարքոսի ըսածին նայելով, աստուածներու անիմանալի բնութեան վրայ խօսիլը արգիլելու համար:

Ասկղեափոս՝ ինչպէս որ ըսինք Ապոլոնի և Փօրօնիսի տղան էր՝ (Երես 40) Փիրոն յուշկապարիկէն բժշկութիւնը լաւ սորվելով՝ այս արհեստին հնարիչը համարուեցաւ: Ասի նոյն իսկ մեռելները կը կենդանացընէր, այնպէս որ Պլուտոն բարկանալով Արամազդին բողոքեց և Արամազդ ալ չանթահարեց զանի, բայց ետքը Ապոլոնի խնդրանօք երկինք ընդունուելով՝ աստեղատունի մը փոխուեցաւ որ օչէւլ կը կոչուի: Նոյն իսկ իր նշանը օձ է՝ և կը նկարագրուի գակի վրայ նստած՝ ձեռքը օձապատ գաւաղան. հաւեր ու աքաղաղներ կը նուիրէին իրեն իրրե արթնութեան նշան:

### ԴԱՇՏԱՅԻՆ ԱՍՏՈՒԱԾՆԵՐ

Դաշտային կամ գեղջական աստուածներու ամենէ մեծն էր Պան՝ որ հովուական սրինդը գտաւ. կը նկարագրուի զզուեկի զէմքով, ցիրուցան մօրուքով ու մաղերով, ճակատը եղջիւրներով ու մէջքէն վար՝ այծի կերպարանքով: Ասի շատ յարգի էր Եգիպտոսի, Արքատիաի ու մանաւանդ Հռոմի մէջ ուր 'ի պատիւ իրեն տօներ կը կատարուէին որոնց մէջ իր քուրմերը բոլորովին մերկանդամ փողոց-

ները կը վաղիին։ Պահ՝ Յունարէն ամէն կը նշանաւ կէ և այս աստուածը իրօք իրբւ տիեզերքի նշանաւ բանը կը նկատուէր։ Կը առափ թէ երբ Կօլուացիք իրենց վարչոս զօրապետին առաջնորդութեամբ Տեղեան տաճարը կողոպտելու եկան՝ յանկարծ մեծ վախի մը մէջ ձգեց դանոնք Պահ՝ և ասկէ սու վորութիւն եղաւ յանկարծական վախերը Պահական կոչել։

Ֆլորա՝ Զեփիւոփ հետ ամուսնանալով ծաղիկներու թագաւորութիւնը ստացաւ, կը նկարագրուի յաւերծահարսի դէմքով, ծաղիկներով պատկուած, ձախ ձեռքը ծաղիկի փունջել՝ կամ առատութեան եղիւր մը։

Յօմօնա՝ պատուղներու աստուածուհի էր, իր անունը կը ծաղի Լատիներէն բօմու բառէն՝ որ խընծոր կը նշանակէ։ կը նկարագրուի որթի տերեներով ու խաղղղներով պատկուած՝ ձեռքը սքանչելի պատուղներով լի՛ կողով մը։

Բրիար՝ Աստղիկի ու Բագոսի որդին՝ պատղատու ծառերու աստուածն էր, Հռոմացեցիք ասոր արձանը սլարտէզներու մէջ կը դնէին։ կը նկարագրուէր մարդկային գլխով՝ այծի ականջներով և եղջիւրներով։

Բալչս՝ հովիւներու և հօտերու աստուածուհին էր, ասոր տօնը կը կատարուէր ամեն տարի մայիսի սկիզբը, հովիւները յարդի մեծ կոյտի մը կրակ կու տային՝ ու անոր բոլրտիքը կը պարէին։ Բալչս կատիներէն յարդ կը նշանակէ։

Յերմինոս՝ որ Լատիներէն սահման կը նշանակէ, արտի սահմաններու աստուածն էր, ու իր դրա-

ցիէն տեղ գողցողը կը պատժէր։ իր արձանները քառակուսի կամբրգաձև քարեր էին, միայն մարդկային գլուխ մ'ունենալով։

Սատիրները դաշտային աստուածներ էին՝ մարդկային կերպարանքով՝ բայց նոխաղի ոտքերով, ասոնց ծերերը Սելենէ կը կոչուէին։ ամենէ ծեր Սելենէն՝ ինչպէս որ տեսանք (Երես 24) հագուի դաստիարակ եղած՝ և անոր ընկերացած էր ՚ի Հնդկաստան։ Սելենէ գինով վիճակի մէջ կը նկարագրուի, էշի մը վրայ նստած։

Ֆաւոնները՝ Սատիրներու շատ կը նմանէին, ասոնք կ'իջնէին Լատիններուն ֆաւոն թագաւորին տղին՝ որ մշակութեան արհեստը սորվեցուցած էր մարդկան։

Ներէիտներէ ու Նայատներէ զատ՝ (տես Երես 28-52) Խելմը յաւերծահարսեր ալկային, որը են՝

Տրիատները և Համատրիատները՝ անտառները կը պահէին ու իրենց սիրած ծառերը կտրող մարդիկը կը պատժէին։

Օրէաղները լեռերը կը պահէին, և երբեմն Տիանայի կ'ընկերանային որսի գացած ատենը։

Ներէիտներէ ամենէ գեղանին էր Թհէթիս՝ զոր Արամազդ, Պոսիդոն և Ապոլոն իրենց կնութեան առնելու ուղեցին, բայց պատզամէ մ'իմանալով որ անորմէ ծնելիք տղան իր հօրմէն մեծ պիս՝ Ալլազ, իրենց դիտաւորութենէն ետ կեցան՝ ու զան Պէտքոսի թողուցին որ մեծին Աքիլէսի հայրը եղաւ։

Յաւերծահարսներու մէջ նշանաւոր եղաւ Արձագանդը՝ որ Արամազդի սիրահարութեանց օգնելուն համար՝ լսած խօսքերուն միայն վերջին վանկերը

Կրկնելու գատապարտուեցաւ Հերաէն : Այս վիճակին մէջ Արձագանդը Վրիտպէ յաւերժահարսին Նարկիս տղուն սիրահարեցաւ , ու անոր անապարբերութենէն յուսահատ՝ ժայռի փոխուեցաւ :

Կուպիտոն (Երես 15) Դնարկիս այս անտարբերութեանը համար խստիւ պատժեց . Նարկիս օր մը աղքիւրի մը մէջ իր դէմքը տեսնելով ինքը իրեն սիրահարեցաւ ու մեւաւ , աստուածները իր վրայ գթալով՝ զինքը համանուն ծաղկին փոխեցին :

Նոճի ծառն ալ կերպարանավորս եղած պատանի մ'էր Ափարիս անուն : Աս պատանին իր անուցած մէկ եղջերուն ակամայ սպաննելուն համար այնքան ցաւեցաւ որ ինքինքը մեռցուց : Ապողոն՝ զան անմահացընելու համար՝ նոճի փոխեց . Աիրարիս Յունարէն նոճի կը նշանակէ :

Թերափի անունով առոտնին աստուածներ ալ կային որ խրաքանչիւր մարդու պաշտպան կամ խնամակալէին . ասոնք տուներու մէջ կը պաշտուէին ու առջենին կանթեղ և խունկ կը վառուէր :

## ՀԵՐԱԿԼԻՍ

Հերակլէս ու Եւրիսթէ՝ Թեփէի Ամֆիտրիոն թագաւորին Ալկմենէ կող Երկւորեակ զաւակներն էին . որոնք Ամֆիտրիոնի պատերազմի դացած ատենը ծնան : Հերակլէսի հայրն եղած էր Արամազդ՝ իսկ Եւրիսթէինը Ամֆիտրիոն : Հերա Ալկմենէն նախանձելով Երկու վիշապ զրկեց Հերակլէսին դէմորսկէս զի զայն ուտեն , բայց Հերակլէս մանու-

կը զանոնք բռնելով խղդեց : Աթենասի աղաչելովը Հերա մեղմացաւ սակայն և նոյն իսկ զիջաւ Հերակլէսը դիեցնելու որպէս զի անմահ ըլլայ : Բայց անգամ մը Հերակլէս այնքան ուժով անոր սափինքը խածաւ որ Հերափի կաթը դուրս ժայթեց և երկնից երեսը՝ ծէր կանչն ըսուած լուսեղէն գոտին յօրինեց : Գիրոն՝ Ասկղեպիոսի ուսուցիչը՝ Հերակլէսի աստղագիտութիւն և բժիշութիւն սորվեցուց , և Որդիս երևելի քնարահարին դասատուն՝ Ինոս ալ երաժշտութիւն . այլ Հերակլէս անգամ մը անորմէ խիստ յանդիմանութիւն մը լսելուն համար բարկանալով՝ քնարը անոր գլխին զարկաւ ու ըսպաննեց զանի:

Հերա վճռած ըլլալով որ Եւրիսթէ իրաւունք ունենայ միշտ Հերակլէսի հրամայելու՝ Եւրիսթէ իր իրաւունքը շարաչար գործածելով Հերակլէսը մեծ վտանգներու մէջ դրաւ՝ որոնք անոր տասներկու քաջագործութիւնները կը համարուին :

2 Նէմէի մօս անտառի մը մէջ վիթխարի առիւծ մը կար , Հերակլէս մեռցուց զան և մորթը իրեն վերարկու ըրաւ :

2 Լերնոսի լճին մէջ եօթնագլխի վիշապ մը կար , Հերակլէս՝ Եւրիսթէի հրամանաւ վրան յարձակեցաւ , բայց տեսնելով որ հէրթափի գլուխները քանի կորէր անոնց տեղ նորեր կը բռւսնէին՝ իր լսաւոփին մէկ հարուածով ամենքն ալ ջախջախեց ու իր նետերը անոր թունաւոր արեան մէջ թաթիւեց՝ անոնց ընելիք վէրքերը մահաբեր ընելու համար :

3 Սոսկալի կինճ մը Երիմանթ լերին ջջականները տակուփայի կը բերէր , Հերակլէս այս դաշանը կենդանի բռնելով Եւրիսթէի տարաւ :

4 Մենակւան լեռը ավաստան եղած էր պղնձի տոքերով և ոսկի եղիսերներով եղնիկի մը՝ զոր ոչ ոք կրցած էր բռնել, Հերակլէս զայն տարի մը հաշածելէ ետքը բռնեց :

5 Արքատիափ Ստէնքալ լիճը՝ Հարբիներու բնակարանն էր՝ որոնք իրենց վրայ յարձակողներու դէմ սլաքի նման փետուրներ կ'արձակէին, Հերակլէս առենքն ալ սպաննեց իր թունաւոր նետերով (Երես 34):

6 Կրետէի մէջ հրէշ մը կար զոր Պոսիդոն դրկած էր այն տեղի Մինովս թագաւորը պատժելու, Հերակլէս Կրետէն այս պատուհասէն աղատեց (Երես 28):

7 Օժիաս թագաւորը՝ Երեք հազար եղ պարունակող ախոռներ ունէր որոնք երեսուն տարիէն՝ ի վեր մաքրուած չէին։ Հերակլէս Ալֆէ գետը դարձնելով ախոռներուն մէջէն անցուց ու մաքրեց զանոնք։ Բայց Օժիաս խոստացած վարձքը չհասուցանելուն համար Հերակլէս բարկանալով Օժիասը սպաննեց ու Էլիս քաղաքը կողովատեց։

8 Թրակիոյ Դիոմետ թագաւորը իր ձիերը մարդկային միսով կը կերակրէր, Հերակլէս զանի սպաննեց ու նոյն ձիերուն առջելը դրաւ։

9 Սպանիոյ Կերիոն թագաւորն ալ սպաննեց որ Երեք մարմին ունէր։

10 Պողիրիսի՝ հէներու ձեռքով գողզնել տուած Աթլաս թագաւորին աղջիկները աղատեց (Երես 26) ու Պողիրիսը սպաննեց, անոր համար Աթլատէ Եսապերեան պարտէ զի խնձորներէն պարգև ստանալով՝ Էւրիսէին բերաւ։

11 Թէսէսոսի աջակցութեամբ Ամազոններու յադթեց որոնք Թրակիոյ մէջ բնակող պատերազմասէր կիներ էին և անոնց թագուհին գերի բռնեց։

12 Ի մերջէ Թէսէսոսը պատելու համար դժոխքինելով՝ Կերքերուսը շղթայի զարկաւ (Երես 36-56):

Հերակլէս՝ ատնցմէ զատ շատ քաջադրծութիւններ ըրաւ. Պրօմէթէն աղատեց (Երես 25) անոր լեարդը կրծող անգղր սպաննելով ու զան կուկաս լերին կապրալ շղթան կարելով։

Յետոյ մինչև Քատիքս երթալով՝ կարծեց որ աշխարհիս ծայրը հասեր էր, և հոն իրարու միացած երկու լեռերը զատելով՝ ձիպրալթարի նեղուցը բացաւ. աս լեռերը Հերակլեան սիւներ ըստւեցան։

Սակայն այսքան հրեշներու յաղթող դիւցազնը՝ ՚ի մերջէ Լիտիայի Օմֆալ թագուհին քով տկարացաւ ու անորմէ սիրուելու համար առիւծնին թողլով կնիկի հագուստ հազաւ. և անոր՝ ոտքը նստած բոք մանեց։

Հերակլէս՝ յետոյ Դէյանիր բամբիշին սիրահարեցաւ, բայց Նեսոս անուն յուշկապարիկը զանի ձեռքէն յափշտակել ուզեց, ուստի Հերակլէս Նեսոսը սպաննեց։ Նեսոս շմեռած՝ իր արիւնոտ հագուստը Դէյանիրի ընծայ տուաւ՝ բսելով որ Հերակլէս յաւիտեան հաւատարիմ կ'մայ իրեն եթէ այն հագուստը հագնի. նախանձուն Դէյանիր՝ Նեսոսի խօսքին հաւատարով զայն իր սիրականին հադցուց և Հերքիւլէս մոլեգնելով՝ ինքինքը կրակը նետեց ու այրեց։

Հերակլէս կամ Հերքիւլէս՝ կը կարծուի թէ մեր

Վահագնին հետ նոյն է, վասն զի Վահագն ալ իր՝  
հայրենիքը հոէչներէ մաքրեց և յարդիովէ ծիրը շինեց  
Ասորեստանի Բարշամին յարդը գողնալով, որ փախ-  
շելու ատեն ճամբան թափեցաւ։ Վահագն պաշ-  
տուած էր մանաւանդ Տարոն գաւառին Աշտիշատ  
գիւղին մէջ։

Հերուկլէս երրորդական կարգի աստուած կը  
համարուի ինչպէս նաև Պերսէոս, Թէսէոս, Բէրի-  
թէոս, Քասթոր և Պողիկախ, Որփիէոս, Կադմոս են։

### ՊԵՐՍԻՈՍ

Արկոսի Ակրիսիոս թագաւորը՝ իր Դանաէ աղջի-  
կը պղնձէ աշտարակի մը մէջ գոցել տուաւ, վասն  
զի պատգամ մը բսած էր որ իր թոռը զինքը գա-  
հէն վար առնելով պիտի սպաննէ։ Այլ Արամազդ-  
ռակիէ անձրեսի կերպարանքով աշտարակը մտնելով  
Դանաէ Պերսէոսը յղացաւ։

Ակրիսիոս Պերսէոսի ծնիլը իմանալուն պէս՝ զան  
իր մօր հետ նաւակի մը մէջ դնելով ծովին ալիքնե-  
րուն յանձնեց։ Ալիքները այս նաւակը Սիրիփ կղզին  
նետեցին, ուր Պոլիտիկթիս թագաւորը զանոնք  
ընդունելով՝ Պերսէոսը մեծցուց ու կրթեց։

Յետոյ Պոլիտիկթիս Դանաէի սիրահարելով՝ ու-  
զեց Պերսէոսը հեռացնել և զանի կորկոնեան ե-  
րեք քոյրերը՝ Մետիւզան, Եւրիալէն ու Սկինան,  
որ շրջակայ երկիրները կ'աւրշտէին՝ սպաննելու  
դրկեց։ ասոնք մէկ աչք ու մէկ ակռայ ունէին որ  
կինձի ակռայէն երկայն էր, ձեռքերնին արոյրէ,  
ոճէ մազեր ունէին ու իրենց նայուածքը զմարդ կը  
քարացնէր։

Աստուածները Պերսէոսի վրայ գթալով զան ի-  
րենց պաշտպանութեան տակ առին, Պղուտոն իր  
սաղաւարու փոխ տուաւ անոր, Աթենաս իր վա-  
հանը, Հերմէս իր թեերը ու աղամանդէ սուր մը։

Պերսէոս գնաց ասոնցմով կորկոնեան քոյրերը  
սպաննեց։ Մետիւզաի գլխէն ելած արիւնէն ծնաւ  
Պէգասոս օդապար ծին որ իսկոն Եփկոնի գագա-  
թը թուաւ ու իր դափրովը Խփօքրէնեան աղբիւրը  
բղինեցաւ։ Պերսէոս անոր վրայ հեծնելով՝ օդին  
մէջէն Մաւրիտանիա գնաց ուր Աթլաս կը թա-  
գաւորէր։ աս իշխանը գուշակէ մոլ լսած ըլլալով  
որ Պերսէոսէ աւտքէ զգուշանայ՝ զան չհիւրընկա-  
լեց, ուստի Պերսէոս պատժեց զանի Մետիւզայի  
գլուխը ցուցնելով՝ որսվ Աթլաս քար կորեցաւ,  
(ուս երես 27)։ Նոյնպէս ծովային հոեւ մը սպան-  
նելով՝ ազատեց Եթովսիիոյ թագաւորին Անտրոմէդ-  
աղջիկը որ անոր ճարակ պիտի ըլլար, և զանի  
իրեն կնութեան առաւ։

Պերսէոս Մետիւզայի գլխով շատ յաղթութիւն-  
ներ ընելէ ետքը՝ զայն Աթենասի նուիրեց, անոր  
համար միշտ Աթենասի վահանին վրայ կը նկարա-  
գրուի այն։

Պերսէոս լսելով որ Լարիսայի թագաւորը՝ ի պա-  
տիւ Արամազդայ հանդէսներ կ'կատարէր, հոն  
գնաց իր քաջութիւնը ցուցնելու, բայց քարամըր-  
ցումի մէջ իր նետած քարը դիպուածով մէկուն  
գլխին գալով՝ զան սպաննեց, այս մարդքը՝ իր թո-  
ռէն մեռնելու ստիմանուած Արկոսի թագաւոր  
Ակրիսիոսն էր։

Պերսէոս իր պապը մեռցնելուն վրայ անմիտար  
Տիրինթոս քայուեցաւ։

## Թէսէոս, Բերիթէոս

Թէսէոս՝ Աթէնքի Եգէոս թագաւորին տղան՝ Հերակլէսի բարեկամն էր։ Էթրա՝ Եգէոսի կինը՝ դեռ յդի էր, երբ Եգէոս Պերպենեսէն Աթէնք երթաւու ատեն՝ իր սուրը ահագին ժայռի մը տակ պահելով՝ կթրայի ապսարեց որ եթէ տղայ զաւակ բերէ զան իրեն չըրկէ մինչև որ անի կարող ըլլայ նոյն քարը վերցնելով իր սուրը բերելու։ Թէսէոս տասնուեօթը տարեկան չկար՝ երբ քարին տակէն հօրը սուրը առնելով, մէջքը կատեց ու անոր քով դնաց։

Թէսէոս Հերակլէսի քաջագործութիւններու հետեցաւ, նախ իր հայրենիքը՝ Աթէնքը ազատեց այն հարկէն որ Կրետէի Մինոսի թագաւորին կը վճարէր անոր եօթը մանչ ու եօթը աղջիկ զըրկելով՝ որ Եգիպտոսի լավիրինիթոսի ձեռվ շինուած բանտին Մինօտոր հրէշին ճարակ կ'ըլլային։

Թէսէոս տասներեք մարդագոհերուն բնկերանալով Կրետէ գնաց զայն սպաննելու, բայց պիտի չկրնար իր նպատակին հասնիլ, եթէ Արիատնէ՝ Մինոսի աղջիկը՝ իրեն սիրահարելով չօգնէր յափիրինթոսը մոնելու ատենը ձեռքը կծիկ մը զերծան տալով որով Թէսէոս՝ Մինօտորը հեռացնելէն ետքը իր ընկերներով անկէ ելաւ ու Արիատնէն հետք առնելով Կրետէ մեկնեցաւ, բայց ետքը ապերախտութեամբ զանի նաքսոս կղզին թողուց Թէսէոսը Կրետէ տանող նաւուն առագաստնե-

ըը սև էին՝ ի նշան սուզին՝ որով համակուած էին Աթենացիք։ Եգէոս իր տղուն ապսարած էր որ եթէ յաղթական ետ դառնայ՝ զանոնք ձերմակի փոխէ, բայց Թէսէոս իր յաղթութեան ուրախութիւնով գինովցած՝ այս հրամանը մոռնալով առագաստները չփոխեց և Եգէոս, նաւուն սև առագաստները վառնալը տեսնելով կարծեց որ Թէսէոս մեռած է և յուսահատած ինքզինքը նետեց ծովը՝ որ Եգէան ըսուեցաւ, այն է Արշակեղագոսը։

Թէսէոս իր հայրը թաղելէ ետքը՝ իր համակաները մեծ իմաստութեամբ կառավարեց, անոնց օրէնքներ դրաւ ու հանդէսներ հաստատեց։ Թէսէոսիափ Լարիթներու Բերիթէոս թագաւորը անոր անունը լւելով ուզեց անոր քաջութիւնը փորձել և Ատտիկէի վրայ յարձակեցաւ։ Թէսէոս իսկոյն անոր դիմացն ելաւ, բայց երբ երկու բանակները դիմացէ դիմաց եկան, երկու իշխանները իրարու վրայ անանկ զարմացում մը զգացին, որ զիրարգը կրկելով յաւերժական բարեկամութիւն մ'ուխտեցին։

Ասկէ քիչ ժամանակ ետքը՝ Բերիթէոս ամուսնանալով յուշկապարիկները իր հարսնիքին հրափեց, սակայն ասոնք գինովնալով անկարգութիւններ ըրին։ — Թէսէոս և Հերակլէս անպատիժ շթողուցին զանոնք և Թէսէոսիափ վրնտեցին։ Այս յուշկապարիկները իրենց ձիավարական տաղանդով նշանաւոր մարդեր էին։ Անոր համար բանաստեղծները զանոնք կէս մարդու և կէս ձիու կերպարանքով նկարագրած են։ Յուշկապարիկներէ ապարանքով

մենէ նշանաւորներ եղան Քիրոն (Երես 46-49) և  
Նեսոս (Երես 51):

Հերքիւլէսի աջակցութեամբ Թէսէոս՝ Ամազոն  
ներու վրայ յարձակեցաւ և անոնց յաղթելէ ետ-  
ք՝ անոնց Անտիոպէ կամ Իրօլիթ թագուհին իրեն  
կնութեան առաւ, բայց Անտիոպէ մեռնելով՝ Թէ-  
սէոս իր Բէրիթէոս բարեկամին հետ դժոխքը իջառ  
անկէ Պղուտոնի Պերսեֆոնէ կամ Պրոզերբին կինը  
գողնալու:

Բայց Կերրերոս՝ դժոխքին դուռը պահող չունը՝  
Բերիթէոսը խղդեց, Թէսէոս շղթայի զարնուեցաւ  
մինչև որ Հերքիւլէս դժոխքը իջնելով՝ Կերրերոսը  
կապեց և զանի ազատեց (Երես 51):

Թէսէոսի ծերութիւնը դժբաղդ եղաւ սակայն,  
Աթենացիք իրեն դէմ ապստամբեցան, որով ստի-  
պուեցաւ նա Սիրոս քաշուիլ. բայց Լիկոմէտ՝ այն  
տեղի թագաւորը, աթենացիները կաշուելով զա-  
նի ժայռի մը վրայէ վար նետել տուաւ: Շատ դա-  
րերէ ետքը Աթենացիք Թէսէոսը յիշելով անորա-  
նուան տաճար մը կանգնեցին. Կ'ըսեն թէ Մարա-  
թօնի կռուին մէջ այս գիւցազնը իրենց երեցաւ  
բոլորովին սպառազէն.

### ՔԱՍԹՈՐ ԵՒ ՊՈԼԻԿՏԻՍ

Անդամ մը Արամազդ Ապարդայի Տինտար թա-  
գաւորին Լէտա կնոջմէ սիրուելու համար կարա-  
պի կերպարանը մտաւ. Լէտա կարապին անոյշ  
ձայնին այնքան սքանչացաւ որ՝ երկու հաւկիթ ա-

ծեց. մէկ հաւկիթէն ելան Քասթոր և Կլիթէմիս-  
թրա, և միւսէն Պօլիկտիս ու Հելէն: Քասթոր և  
Կլիթէմիսթրա Տինտարի որդիքը ըլլալնուն մահ-  
կանացու էին՝ իսկ Պօլիկտիս և Հելէն՝ Արամազդի  
որդիք ըլլալնուն՝ անմահ, թէև Քասթոր և Պօլիկ-  
տիս սովորապէս Տինտարեանք բառած են:

Պօլիկտիս՝ գոտեմարտի՛ և Քասթոր ձիավարու-  
թեան մէջ քաջ էր: Այս երկու եղբարքը՝ արշի-  
պեղագոսի ծովահէնները ջնջեցին և մանաւանդ  
նշանաւոր եղան Ռսկեզելմի արշաւանքին մէջ:

Յետոյ Լինկէոսի և Խտասի նշանուած երկու  
չքնառղ քոյրելը առ և անգելնուն համար անոնց հետ  
մենամարտելու ստիպուեցան: Քասթոր Լինկէոսին  
սպաննուեցաւ. բայց Պօլիկտիս ալ Լինկէոսը սպան-  
նեց: իսկ Խտաս Արամազդէն շանթահարուեցաւ:

Պօլիկտիս՝ Քասթոր եղբօրը մահուան վրայ յու-  
սահատ՝ Արամազդէն խնդրեց որ զանի անմահացնէ,  
բայց այս խնդրը կարելի չըլլալով ամբողջակի կա-  
տարել՝ Արամազդ Պօլիկտիսի անմահութեան կէսը  
Քասթօրին տուաւ, որով այս երկու եղբարք՝ որ  
միշտ ամենասերտ բարեկամութեամբ կապուած է-  
ին իրարու հետ, փոփոխակի կապուին ու կը մեռ-  
նէին, մինչև որ ասսեղատունի փոխուեցան և  
Երկուորեան անունով ծանօթ են կենդանակերպնե-  
րու մէջ: Իրենց անունը եղբայրական կամ բարե-  
կամուկան սիրոյ նշանաբանը մնացած է:

ԿԱԴՐՈՍ

Կաղմառ Փիւնիկէի Ակէնոր թագաւորին տղանէր։ Ասի չքնաղ քոյր մ'ունէր Եւրոպէ անունով զոր Արամազդ գողցաւ ճերմակ եղի մը կերպարանքը մտնելով։ Եւրոպէ այն միջոցին որ ծովեզերքը կ'պարսէր՝ այս գեղեցիկ կենդանին տեսնելով անոր մտեցաւ և համարձակեցաւ անգամ անոր վրայ նստիլ։ Արամազդ Եւրոպէն իր ուսերուն վրայ զգացածին պէս՝ ծովը նետուեցաւ և կրետէ ելաւ։

Կաղմառ իր քոյրը ամեն կողմ փնտոեց բայց չգտաւ։ Կ'ըսուի թէ նա ճամբրոդութեան միջոցին Յունաստան հանդիպելով՝ եղիպտական և փիւնիկեան աստուածներու պաշտօնը յունաց մէջ մտցուց, անոնց կարդալու և գրելու արհեստը սորվեցուց և իրեւ աստուած պաշտուեցաւ իր մեռնելէ ետքը։

Տէտալ՝ Աթենացի Երևելի անդրիագործ մ'էր, որ Կրետէի լարիրինթոսը շինեց Մինովսթագաւորին հրամանաւ։ Սակայն ինքը նոյն անել բաւղին առաջին զոհը եղաւ, վասն զի Մինովսի Փասիֆաէ կընոջ անհաւատարմութեանց օգնելուն համար Մինովս զանի իր իքար անուն տղուն հետ բաւիզը նետել տուաւ։

Տէտալանկէ ելնելու համար արհեստական թեկրինել տուաւ զոր իր՝ և իքարի ուսերուն մոմով

ԱՐՓԷՌՍ

Որփէսու աննման քերթողն ու երաժիշտը, Ապուզնին որդին էր։ Կ'ըսուի թէ ասոր չնարին ու ձայնին անուշութիւնը ամենէ վայրենի կենդանիները կ'հանդարտեցնէր, և նոյն իսկ ժայռերու կ'ազդէր։

Որփէսու Եւրիտիկէ յաւնքահարսին հետ կարգուեցաւ, բայց նոյն իսկ հարսնիքին օրը հարսը օձէ մը խայթուելով մեռաւ։ Որփէսու դժոխքը իշաւ Պղուտոնէն իր կինը խնդրելու համար և դժոխքին դուռը պահող կերպերու չունը իր քնարով քնացնելէ ետքը (Երես 66) յաջողեցաւ նաև իր նուագով Պղուտոնի դութը շարժել։ Պղուտոն հաւանեցաւ Եւրիտիկէն եւ դարձնել այն պայմանաւոր դժոխքէն ելնելու ատեն իր կնոջմէն յառաջքալէ և անոր երեսը չնայի մինչև որ Տարտարոսի սահմաններէն անցնի։ Սակայն Որփէսու անհամբեր գտնուելով իր կինը յաւիտենապէս կորսնցուց և յուսահատ Խօսոր լեռը քաշուեցաւ։ Հոն օր մը Բագոսի քրմուհիները զինքը սպաննեցին իրենց նկատմամբ ցոյց տուած անտարբերութեանը համար և զլուխը Եպրը գետը նետեցին։ Որփէսուի դլուխը նոյն իսկ ջուրերուն մէջ ու անշունչ՝ տիսուր ու վշտանուագ ձայներ կ'հանէր, զորս Արձագանքը կ'կրկնէր։

փակցուց ու թռելով ազատեցաւ, բայց իքար իր  
հօրը խրատը մոռցաւ և օդին մէջ շատ բարձրա-  
նալով տաքէն մոմը հալեցաւ ու ինքը ընկաւ ծռ-  
վէ՝ որ իքարեան կը կոչուի :

Կըսուի թէ առագաստը Տէտալ հնարեց և իր  
թռերը առագաստին ակնարկող այլաբանութիւն  
մ'են, թէ շարժուն արձաններ շինած է, վասն զի  
նա ամենէ յառաջ պատկերներու ոտքերը իրարմէ  
զատեր է :

### ՅԱՍՈՆ

Արքունուորդունեցու արշաւոնքը :

Թերացւոց Ատամաս թագաւորը իր ինով անուն  
կնիկէն գրգռուելով առաջին ամուսնութենէ մ'ու-  
նեցած իր երկու զաւկըները՝ Փրիքսոսն ու Հելլէն  
մեռցնել կ'ուզէր: Այն միջնոցին որ այս երկու տը-  
զաք տաճարի մը մէջ պիտի մորթուէին՝ երկնա-  
յին ամպ մը զանոնք ծածկեց և ոսկի գեղմով խոյ-  
մը երկան ելաւ, որ զիրենք վրան առնելով կողքիս  
տարաւ:

Ծովէն ա՞ ցնելու ատեն՝ Հելլէ ալիքներու ձայ-  
նէն գախնալով խղդուեցաւ և անոր համար նոյն  
ծովը Հելլեսպոնտոս կոչուեցաւ՝ այն է արդի Տար-  
տանէլի նեղուցը:

Փրիքսոս կողքիս հասածին պէս՝ ոսկի գեղմը Ա-

րէսի նուիրեց: Արէս ասոր փոխարէն խոստացաւ  
որ զայն պահող թագաւորը երջանիկ ու անոր ժո-  
ղովուրդը հարուստ պիտի ըլլայ, և նոյն ոսկի գեղ-  
մի պահպանութիւնը չորս ցուլերու և թեւաւոր փի-  
շապի մը յանձնեց: Գուշակը գուշակեց նաև որ  
թագաւորը զայն ձեռքէն կորուսածին պէս ինքն  
ալ պիտի մեռնի:

Նոյն միջնոցին իօլքոսի Եսովն թագաւորը իր Պէ-  
լիս եղբօրմէն գահընկէց եղած էր: Եսովնի Յա-  
սոն տղան քսան տարու եղածին պէս իր Պէլիս  
հօրեղբօրմէն հայրական ժառանդութիւնը պահան-  
ջեց. Պէլիս անոր խնդիրը մերժելու համար  
Յասոնի առաջարկեց որ երթայ ոսկեգեղմը իրեն  
բերէ: Յասոն՝ իր քաջութիւնը ցուցնելու այս ա-  
ռիթը ուրախութեամբ ընդունեցաւ և երկու հա-  
րիւր յիսուն դիւցազուներու հետ՝ որոնց գլխա-  
ւորներն են, Հերակլէս, Թէսէսոս, Քամբոր, Պո-  
լիկտիս, Որֆէսոս և Աթենասի ցոյց տուած օրի-  
նակին համեմատ շինուած Արգոս անուն նաւ մը  
հեծնելով ճամբայ ելաւ դէպ 'ի կողքիս՝ Քրիստոսէ  
1219 տարիից առաջ. այս նաւ ուն անունով սոյն դիւ-  
ցազուները արգոնաւորդք ըստուեցան:

Յասոնի ճամբորդութիւնը տարիներ տևեց, բայց  
նա յաջողութեամբ իր նպատակին հասաւ նոյն իսկ  
կողքիսցոց Այետէս թագաւորին Մէտէա մհուկ  
աղջկան օգնութիւնով որ զինքը սիրելով հրաշունչ  
ցուլերը և միշապը թմբեցնելու արհեստը սորվե-  
ցուց իրեն ու հետը թեսալիս փախաւ:

Այետէս՝ իր աղջկան ու Յասոնի ետևէն ընկաւ,  
բայց Մէտէա զանիկա ուշացնելու համար իր Աք-

սիրտ եղբայրը յօշելով՝ անոր անդամները ճամբռւն վրայ ցանեց, որպէս զի իր հայրը զանոնք ժողվելու զբաղելով ժամանակ կորսնցնէ :

Յատոն դարձեալ Մէտէայի օժանդակութեամբ Պէլիասի ձեռքէն իօլքոսի թագաւորութիւնը առաւ, բայց միայն տասը տարի Մէտէայի հետ ապրեցաւ ու ապերախտութեամբ անորմէ բաժնուելով՝ Կորնթոսի թագաւորին Գլաւկա աղջիկը կնութեան առաւ : Մէտէա այս անհաւատարմութենէ կատղած Գլաւկայի անդամանդազարդ հաջուստ մը դրկեց որ մահառիթ թոյներով թրջուած էր : Գլաւկա այս հագուստէն մեռնելով՝ Յատոն զՄէտէա պատժելու վազեց, բայց Մէտէա նոյն իսկ իր դաւակները մորթելով Աթենք փախաւ և Յատոն ինք զինքը սպաննեց :

### Է ՏԻԲ

Եօնն պետաց կուել Թէ իւէ առջւ :

Թէրէի Լայսո թագաւորը պատգամէն լսած ըլլալով որ իր Յոկասթ կնիկէն ծնելիք տղան զինքը պիտի մեռցընէ, հրաման տուաւ զինուորի մը որ ծնելուն պէս սպաննէ զանի :

Բայց զինուորը տղուն վրայ գթալով՝ լեռ մը տարաւ զան և ոտքերէն ծառէ մը կախեց : Նոյն միջոցին Կորնթոսի թագաւորին հովիւը Փորբաս՝ տղուն ձայնը լսելով՝ եկաւ ազատեց զան և Մերոպէ թագուհին տարաւ : Մերոպէ զան իրէն որ-

դեղրելով՝ խնամեց ու ոտքերն ալ բժշկեց՝ որոնք ուռած էին, և որու պատճառաւ նա Էտիր կոչուեցաւ՝ որ ոտնուռոյծ կը նշանակէ :

\* Էտիր մեծցածին պէս՝ իր ճակատագիրը հասկընալու համար պատգամին դիմեց և այս պատասխանը ընդունեցաւ — Էտիր իր հայրը պիտի սպաննէ ու մօրը հետ ամուսնանալով գարշելի սերտանդմը պիտի ունենայ — : Այս գուշակութիւնը սուտ հանելու համար Էտիր կորնթոսէն մեկնեցաւ ու Փովլիս գնաց՝ բայց ճամբան՝ նեղ անցքի մը մէջ՝ մարդու մը հանդիպեցաւ որ գոռոզութեամբ առաջ անցնիլ կ'ուզէր : Էտիր սպաննեց զանի՝ այս մարդը՝ իր հայրը և Թէրէի թագաւորն էր :

Էտիր իր ծննդեան երկիրը Թէրէի գալով՝ Սփինքսը գտաւ որ նոյն երկիրը կ'աւերէր : Այս Սփինքսը կնիկի գլխով, շունի մարմինով ու վիշշափի պոշով հրէշ մ'էր որ անցորդները բռնելով անոնց հանելուկներ կ'առաջարկէր : Այս հանելուկները բացատրել չկրցողները իրեն ճարակ կ'ըլլային :

Պէտքօն՝ Լայսոսի աները՝ որ ասոր մեռնելին ետքը կը թագաւորէր Թէրէի վրայ՝ իր աղջիկը տալ խոստացեր էր աս հրէշը սպաննողին : Սփինքսին սովորապէս առաջարկած հանելուկը աս էր — Ո՞րն է այն կենդանին որ առառու շորս ոտքով, կէսօրին երկու ոտքով՝ և իրիկուն երեք ոտքով կը քալէ :

Էտիր խոստացուած վարձարաւոթենէն քաջալերուած՝ Սփինքսին ներկայացաւ և հանելուկը լուծեց, պատասխանելով թէ այդ կենդանին մարդսէր՝ որ մանկութեան ատեն չորս ոտքով կը քալէ, երիտա արդութեան ատեն՝ որ կեանքի կէսօրն է՝

երկու ոտքով և ծերութեան մէջ երեք ոտքով  
այսինքն գաւաղանով մը քարշ կու դայ: Սիինքսը  
այս պատասխանէն յաղթուած ինքինքը ծովը  
նետեց:

Այս յաղթանակին վրայ էտիբ՝ որ Կորնթոսիթա-  
գաւորին տղան կը կարծուէր՝ Թէրէի թագաւոր  
ընտրուեցաւ և ամուսնացաւ իր մօրը Յոկասթին  
հետ որ Քրէօնին աղջիկն էր, և անորմէ երկու մանչ՝  
Էտէօկլ ու Յօլինիկէն ունեցաւ և երկու աղջիկ՝ Ան-  
թիկօն և Իզմէն:

Տարիներէ ետքը Թէրէի մէջ սաստիկ ժանտախտ  
մը պատահելով պատգամը ըսաւ որ պիտի չդադ-  
րի այն մինչեւ որ Լայռոփ սպաննիչը չարտաքսուի,  
շատ հետազօտութիւններէ ետքը Էտիբ իմանա-  
լով որ ինքը հայրասպան և պղծագործ եղած էր՝  
ուստի իր թագաւորութիւնը երկու որդւոցը թո-  
գուց ու ինքինքը կուրցընելով իր Անթիկօն աղջ-  
կան առաջնորդութեամբ ելաւ Աթէնք գնաց ու  
հոն մեռաւ: Անթիկօն որդիական սիրոյ նշանաբա-  
նը մնացած է:

Էտիբի երկու որդիքը՝ Էտէօկլ և Յօլինիկէ փոփո-  
խակի պիտի թաղաւորէին մէյմէկ տարի: բայց  
Էտէօկլ թագաւոր եղածին պէս՝ ալ չուզեց հրա-  
ժարիլ, որով Բօլինիկէ իր աներ՝ Արկոսի Ատրաստ  
թագաւորը և ուրիշ վեց նշանաւոր դիւցազներ ի-  
րեն օգնութեան կանչելով՝ Թէրէի վրայ յարձակե-  
ցաւ: Բայց Թէրէսիաս գուշակը խոստացաւ որ  
Թէրէփացիք պիտի յաղթեն եթէ Քրէօնի Մենէկէոս  
տղան՝ քաղքին փրկութեան համար ինքինքը զոհէ:  
Ուշանէիր ու ըլւաւ, ըսաւ վեհ իշխանը և խոկոյն

թշնամոյն առջև ինքինքը քաղքին պարիսպներէն  
վար նետեց, և Արկոսեանք յաղթուեցան իրօք:

Երկու եղբարք նորօրինակ կռւով մ'ուզելով այս  
երկար կռուին վերջ տալ՝ մենամարտութեան մը  
մէջ զիրար սպաննեցին: Բայց մակր անգամ իրենց  
ատելութիւնը չվերջացուց, վասն զի կ'ըսուի թէ  
նոյն իսկ կրակին մէջ՝ ուր իրենց երկու մարմին-  
ները կ'այրէին, բոցը երկուքի բաժնուեցաւ:

Տրովայի պատերազմ:

Տրովայի Սքամանտրը գետին վրայ և իռա լե-  
ռին մօտ շինուած քաղաք մ'էր: Տրովայի առա-  
ջին թագաւորն եղաւ Տարտանոս, որու յաջոր-  
դեցին՝ Էրիքթոնիս, Տրովը՝ որու անունով քա-  
ղաքն ալ Տրովա կոչուեցաւ, իղոս՝ որ իղիոն բերդը  
շինելուն Տրովա երթեմն Իզիոն ալ ըսուեցաւ, և 'ի  
վերջէ Լաօմէտօն և Պրիամոս:

Պրիամոսի որդին Պարիս՝ Սպարթայի Մենելաոս  
թագաւորին բացակայութեան միջոցին անոր Հե-  
ղինէ կինը գողնալին յառաջ եկաւ Տրովայի հոյա-  
կաւոր պատերազմը՝ որ Հոմերոս և Վիլրգիլոս բա-  
նաստեղները երգած են, առաջինը Եղիական ու  
երկրորդը Ենէական անուն դիւցազներգութեանց  
մէջ:

Մենելաւոս իրեն եղած նախատինքին վրէժը Պարիսէն լուծելու համար բոլոր յոյն իշխաններն իրեն օդնութեան կանչեց՝ որոնց պլխաւորներն էին, Ագամեմնոն՝ Արկսի թագաւորն ու Մենելաւոսի եղբայրը։ Նետոր, արգոնաւորդներէ միև որ մեծ փորձառութեան տէր ըլլալուն շատ յարգուած էր։ Ողիսես՝ իթակէի թագաւորը, որ իր հենելոպէ կոնջէն շրաժնուելու համար չուզելով պատերազմին մասնակցիլ խենթ ձեւ ացուցեր էր ինքինքը։ բայց իր վարպետութիւնը երևան հանց Բալամէտէս։ այն միջոցին որ Ողիսես յիմարաբար ծովեզերքը արօր կը վարէր ցորենի տեղ աղ շանելով՝ Բալամէտէս Ողիսեսի տղան Տելեմաքը առնելով խոփին առջև դրաւ։ Ողիսես անմիջապէս խոփե մէկդի քաշեց իր տղան չվիրաւորելու համար, որով իր կեզծիքը երևան ելնելով ստիպուեցաւ միւս իշխաններուն ընկերանալ։

Ողիսես շատ խորագէտ և Աթենասայ սիրելի էր, (Երես 32-55). բայց յոյն իշխաններու ամենէն նշանաւորն էր մեծն Աքիլլէս, Լարիսայի Պէղէսոս թագաւորին և Թհէթիսի որդին, (Երես 47)։ Թհէթիս զԱքիլլէս անխոցելի ընելու համար ծնածին ակս զայն կրունկէն բռնելով Ստիրսին մէջ մխեր էր, անոր համար Աքիլլէս միայն կրունկէն կրնար վիրաւորուիլ, Քիրոն յուշապարիկը կրթեր էր զանի և առիւծի ուղեղով սնուցանելուն համոր առ դիւցազնը աննաման ոյժ մ'ունէր կ'ըսեն։

Պատգամը ըստծ էր որ առանց Աքիլլէսի աջակացութեան անկարելի էր Տրոյան առնուլ, և թէնապէտը էր մեռնիլ նոյն քաղքին պարիսապներուն

առակ։ Թհէթիս այս գուշակութիւնն ի գերեւ հանելու համար զԱքիլլէս Աքօմէտթագաւորին ազշկանց քով զրկեց աղջիկի հագուստաներով։

Ողիսես Աքիլլէսի թագստոցը իմանալով բերեզակի պէս ծպտած Աքօմէտի պալատը ներկայացաւ և այն տեղի կանանց ծախելու համար զարդեր ցուցուց որոնց մէջ սուրեր, սաղաւարտ մը և ուրիշ զէնքեր պահած էր։ Աքիլլէս իսկոյն զէնքերը ընտրելով ինքզինքը ճանչցուց՝ և Ողիսեսի ընկերացաւ։

Ատոնցմէ զատ յունական բանակին մէջ կային երկրորդական դիւցազուններ, որը են՝ Պատրոկլէս՝ Աքիլլէսի մուերիմը, երկու Այասները, Տիօմիտ և Ֆիլօկտետ։

Տրովացոց բանակին գլուխը անցած էին, Պրիամոսի յիսուն օրդիքը, որոնց ամենէն նշանաւորն էր Հեկտոր։

Ցունաց բանակը որ հարիւրական հոգի կրող հազար նաւէ կը բաղկանար, գնաց բէովլուայի քաղաքներէն մէկուն նաւահանդիսոց սպասեց յաջող հոգ մը չգտնելուն, բայց Կալքաս գուշակը իմաց տուաւ որ յաջող հոգ մը չպիսոի կրնայ գտնել եթէ Ագամեմնոն իր իթիթէնի աղջիկը Արտեմիսի զոհ չմատուցանէ։ Ագամեմնոն երկար ատեն ընդդիմացաւ իր սիրելի զաւակը զահելու, բայց աստուածներէն և բանակին դժոհութեանէն վախնալով անոր մահը մնուեց։ Սակայն Արտեմիս այս խեղճ հօր վրայ գթալով՝ անձամբ իթիթէնին ազատեց այն միջոցին որ քրմապետը զան պիտի մորթէր և անոր տեղ վայրի այծեամ մը դնելով՝ ի-

Ֆէժինին իրեն քրմուհի ըրաւ : Ասոր վրայ յաջող հով մ'ալ եղաւ և յունաց բանակը Տրովադայի եւ զերքը հասաւ :

Նոյն իսկ աստուածները այս հռչակաւոր պատերազմին մասնակից եղան, ոմանք յունաց կողմը բռնեցին և ոմանք Տրովացւոց : Հերա և Աթենաս յունաց կուսակից էին, և Աստղիկ Տրովացւոց :

Հերայի և Աթենասի Տրովացւոց դէմ ունեցած հակառակութեան պատճառն էր Թհեթիսի և Պէղէսի հարսնիքը (երես 47), ուր ամեն աստուածներն հրաւիրուած էին բաց ՚ի Արէսէն, և Պելլոնայէն, որոնք վրէժիններութեամբ սեղանին վրայ ունի խնձոր մը նետեցին գեղեցկագուսնին ուղղուածաւաս խնձորը Ողիմպոս աստուածաբնակ լեռը տակովայ ըրաւ, զան զի ամեն մէկ դիցուհի ինքն զինքը գեղեցկագոյնը կը համարէր, մասնաւորապէս Հերա, Աթենաս և Աստղիկ : Արամազդ կուրին վերջ տալու համար երեք դիցուհիները իտա լեռը՝ Տրովայի Պրիամոս թագաւորին Պարիս տղուն զրկեց որ Փոփոքիայի ամենագեղեցիկ հոգիւն էր :

Գեղեցկութեան այս մրցանակը ստանալու համար Հերա՝ Պարիսի հարստութիւն և զօրութիւն խոստացաւ, Աթենաս՝ գիտութիւն և առաքինութիւն, իսկ Աստղիկ՝ աշխարհիս ամենէն գեղեցիկ էինը : Պարիս խնձորը Աստղիկին տուաւ՝ որով միւս դիցուհիները բարկացան և մաքերնին զրին Տրովայի կործանումով իրենց վրէժը լուծել :

Պատերազմի սկիզբը յաջող էր յունաց համար, վասն զի իրենց զօրապետները միաբան էին, բայց շատ չտեսեց Աթամենոնի և Աքիլլէսի մէջ զէն մը

ծագեցաւ կողոպաւափ մը համար զո՞ր Ադամենին անիրաւաբար իրեն կը պահէր փոխանակ Աքիլլէսի տալու : Ասոր վրայ Աքիլլէս իր վրանը կը քաշուի ու չպատերազմիր, որով պասերազմի բաղդը Տրովացւոց կողմը կը դառնայ . յոյները հետզհետէ կը յաղթուին, կը ջարդուին, մինչև անգամ Աքիլլէսի մտերիմը՝ Պատրոկլէս՝ Պրիամոսի Հեկտոր տղէն կ'սպաննուի : Աքիլլէս անոր դիակին առջև՝ Ադամենոնի դէմ իր քէնը կ'մոռնայ և Հեկտորի ասպարէզ կը կարդայ իր բարեկամին վրէժը լուծելու համար :

Հեկտոր Աքիլլէսի Հետ մենամարտելով դիւցակնաբար կը մեռնի խնդրելով որ իր դիակը ընտանիքին զրկուի : Սակայն Աքիլլէս անողոք կ'մայ և զայն իր կառքին ետին կապելով երեք որ կը պտըտցնէ Տրովայի պահիսպներուն բոլորտիքը՝ և հազի Պրիամոս հազար թախանձանքով կը յաջողի ետ առնուլ իր որդւոյն յօշոտած մարմինը :

Հեկտորի մահը մեծ վհատութիւն կը ձգէ Տրովացւոց մէջ . Պրիամոս զինադուլ մը կ'առաջարկէ անոր թագման հանդէսները կատարելու որ յոյներէն կ'ընդունուի : Այս առթիւ ասոնք ալ քաղաքը մտնելու արտօնութիւն կ'ստանան ուր Աքիլլէս Պրիամոսի Բօլիքսէնի աղջկան սիրահարելով զայն կնութեան կը խնդրէ : Խնդիրքը կ'ընդունուի, բայց հարսանեաց հանդիսին մէջ Պարիս վաստօրէն գլաքիլէս նետով կը զարնէ կրունկէն և Աքիլլէս որ միայն անկէ խոցելի էր՝ կը մեռնի իսկոյն :

Մինչ այս մինչ այն ինչ տարի անցեր էր և դեռ Տրովա կ'դիմանար, յոյները կ'իմանան որ Աթենասաց

Նրկնընկեցիկ մէկ արձանը՝ Պալլատիսն, քաղաքը կը պաշտպանէ : Ողիսւես և Տիոմիտ գետնափորէ մը մինչեւ դիցուհին խօրանը հասնելով արձանը կը գողնան՝ որով Տրովա միայն իր քաջերու պաշտպանութեանը կը մնար . Ողիսւես այդ քաջերն ալ խաբելու հնարքը կը դանէ :

Յունական բանակը յանկարծ աներմոյթ կ'ըլլայ՝ իրութէ տասնամեայ պաշարումէ մը տաղտկացած, իրենց նաւերը թենետոս կզգիին ետին կը պահուին և Տրովայի պարիսպներուն տակ միայն փայտէ ահագին ձի մը կը թողան իրը հատուցում Աթենասի՝ Պալլատիոնը գողնալուն համար : Տրովացիք միամուաբար ներս կ'առնուն ձին, որու կողերուն մէջ յոյն զինուորներ պահուած էին, և որոնք գիշերը դուրս ելնելով՝ քաղաքը հրոյ և սրոյ ճարակ կ'ընեն : Աքիլլէսի Պիւռոս տղան իր ձեռքով ծերունի Պրիամոսը կը մեռցնէ՝ և Տրովա իսպառ կը կործանի Փրիստոսէ 1209 տարի յառաջ:

Սակայն Տրովայի պատերազմը և յաղթութիւնը շատ սուղի կը նստի յոյներուն ու միայն ծերունի նեստորը յաջողութեամբ իր հայրենիքը կը դառնայ:

Ագամեմնոն իր Արգոսի գահը և կիֆմէնիսթրա կինը՝ Էգիստի ձեռքը, իր Օրէստէս տղան մօրը ձեռքէն փախած կը դանէ՝ և նոյն ինքը կնոջմէն կ'սպաննուի :

Օրէստէս Արկոս կը վերադառնայ և իր մայրը սպաննելով՝ հօրը վրէժը կը լուծէ . բայց իր մայրասպանութեան վրայ խիզճէն տանջուելով աստուածներու պատգամ կը հարցնէ . աստուածները կը հրամայեն իրեն Տօրիս երթալ և անկէ Արտե-

միսի արծանը բերել: Օրէստէս սոյն պատգամը ՚ի դործ դնելու համար իր սերտ բարեկամ Բիլատի հետ մամբայ կ'ենէ . բայց Տօրիսի թագաւորը՝ Թօսս, հոն եկող ամեն օտարականները բռնելով՝ Արտեմիսի զո՞ւ կը մատուցանէր: Ուստի Օրէստէս իր բարեկամին հետ հոն հասածին պէս՝ բանուելով Արտեմիսի տաճարը կը զրկուի զրկուելու: Անատեն երկու բարեկամներու մէջ ազնիւ կոխւ մը կ'սկսի . Բիլատ՝ դահիմ քրմուհին առջև կը պնդէ որ ինքնէ Օրէստէս և ինքը պէտք է մեռնիլ յառաջ: Օրէստէս կը բողոքէ՝ և այն միջոցին որ քրմուհին նուիրական դանակը կը վերցընէ զանի մորթելու՝ կտնկ կառնու յանկարծ իր եղբայրը ճանչնալով, Օրէստէս ալ իր իֆիտէնի քոյրը կը ճանչնայ մէկէն զրո Արտեմիսի իրեն քրմուհի ըրած էր (երես 68) և զրո մէյմ'ալ տեսնելու յոյս չունէր: Երկու բարեկամները այս տեսարանէն յառաջ եկած շփոթութենէն օգուտ քայելով՝ Թօսսը կ'սպաննեն և իֆիտէնին առնելով Յունաստան կը գառնան :

Ողիսւես տաս տարի ծովէ ծով կը շրջի Խթակէ շղարձած : Հովիրը զինքը Ակիլիսա կը տանին ուր Բօլիֆէմ անուն կիկլոպին ձեռքը կ'ընի իր վեցընկերներով: Խթակէի թագաւորին դործը լմնցանէ եթէ հնարագիտութեամբ վլուանդին առջևը շառնէ, ուստի նա Տրովայի պատերազմին պատմութիւնը ընելով՝ կը քնացընէ զանի և կրակ գարձած երկաթով մը անօր միակ աշքը կը կուրցընէ, Բօլիֆէմ կ'արթննայ սոսկաի ձայներով, բայց աչքը կյորէ և չկրնար իր թշնամիները բռնել, որոնց շուտով իրենց նաւերը դառնալով՝ կողինէն կը հաւանան :

Կիկուպին ձեռքէն ազատելէն ետքը՝ Ողիսևս Ահա քէնաներու ձեռքէն ալ կրցաւ պրծիլ (Երես 32), բայց աւելի դժուարութեամբ կրցաւ հեռանալ կամիրսո յաւերժահարսին կղզիէն ուր եօթ տարի մասց :

Մինչդեռ Ողիսևս այսպէս ծովերուն և ճակատագրին դէմ կը մաքառի, իր կինը Բենելորէ անոր վերադարձը կ'սպասէր համբերութեամբ . շատերը զինքը գլխէ հանել ուզելով կը պնդէին թէ Ողիսևս մեռած էր և թէ պէտք էր նոր ամռւսին մը ընտրել իրեն . Բենելորէ խոստացած էր այսընտրութիւնն ընել իր սկսած մէկ ձեռագործը լինցածին պէս, և որպէս զի շլմննայ այն՝ ցորեկը գործածը գիշերը կը քակէր, մինչև որ Ողիսևս գալով իր բոլոր ոսուները կ'սպաննէ և խաղաղութեամբ կը թագաւորէ իր կղզւայն վրայ :

Խսկ իրենց հայրենիքի կործանումէն ազատող Տրովացիք՝ Ենէասի առաջնորդութեամբ Խոսպիա կ'երթան և Լոռիոն կոչուած երկէրը կ'բնակին :

Դ Ե - Հ - Ը - Ը - Ն

Դեւկալիոն՝ Պառնաս լերին մօտ Թեսալիայի վրայ կը թագաւորէր երբ ջրհեղեղը տեղի ունեցաւ, Բայց Արամազդ զայն իր Պիւռոս կնոջը հետ փրկեց ու իրենց պղտի նաւակը գնաց Պառնաս լերին վրայ նստաւ : Ջուրերը քաշուելուն պէս՝ ասոնք Աստրէաի մօրը՝ Թեմիսին հարցուցին թէ մարդկային սերուն-

դին աճման համար ինչպէտք էին ընել : Թեմիս պատգամ տուաւ որ գլուխնին ծածկելով իրենց մօրը ոսկորները ետևնին նետեն : Դեկալիոն մտածելով գտաւ որ իրենց մայրը երկիրն էր ու ոսկորները քարերը, ուստի Թեմիսի պատուերին հետեւցաւ ու իր նետած քարերը էրիկ մարդերու փոխուեցան խսկ կնոջը՝ Պիւռոյին նետածները կիներու :

## ՀՆԴԻԿ ԱՍՏՈՒՐԵԱՆԵՐ

Ամեն բանէ առաջ Բարապրահման կար որ հնդկան երորդութեան՝ Թրիմութի՛ մայրն եղաւ :

1 Պրահմա՝ ստեղծիչ զօրութիւնն է և երկրի նշանաբանը :

2 Վիշնու՝ բեղմնաւորով ջուրն է, վերանորոգիչ տարրը՝ որ աշխարհիս փրկութեան համար յետոյ կը մարմնանայ :

3 Սիկո՛ աւերիչ հուրը՝ որ միանգամայն կեանքն ու մակը, լյսն ու խաւարը, բարին ու չարն է :

Թրիմութի՛ կը նկարագրուի եռագլխի մարդու մը նման և կը ներկայացուի ՕՄ միսթիքական անունով որ երեք սանաբրիթ զրերէ կը բաղկանայ :

Մեծն Պրահմա կամ Բարապրահմա ոչ ատձար ունի ոչ պատկնր. ամեն տեղ է ու ամեն բանի մէջ :

Հնդկական փիլիսոփայութեան համեմատ այս աշխարհն լոկ երազ մէ որու առաջին պատճառն է Պրահմայի կամքը, և երկրորդը Մայան՝ մայր երազներու և ամեն էակներու : Մենք ամենքս ալ կ'ապրինք երազի մը մէջ՝ որու դէպերը մեր գործարաններու արդիւնքն են :

Հնդիկներէ պաշտուած կովը Մայաի՝ կամ իդական սեռին սկիզբն է :

Վիշնու՝ ինն անգամ մարմին առնելով աշխարհը եկած է, հաւիշի, երիայի, վայրենի խոզի, պաճաճէ

և կերպարանքով, տասներորդ անգամմաւ պիտի գայ ձերմակ ձիու փոխուած : Այս հնդկական Պետքասութերեք ստքերուն վրայ կեցած է, եթէ չորրորդն ալ գետինը դնէ աշխարհը անդունդին մէջ ամիտի ըյնի ու կործանի, առայժմ նա կաթէ ծովի մը մէջ կը քնանայ հինգգլիմի օձի մը վրատ :

## ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱՍՏՈՒՐԵԱՆԵՐ

Օգիրիս՝ Արամագդի որդին՝ Եգիպտոս հաստատուեցաւ Եգիպտացիները կրթելու իր Խղիս Քրոջը հետ՝ որ միանգամայն իր կինն էր և անոնց վրայ թագաւորեց :

Խղիս ցորենն ու գարին գտաւ, Օգիրիս երկրագործական գործիները հնարեց, ամուսնութեան հիմնադրութիւնը հաստատեց, ու քաղաքական ընկերութեան հիմը դրաւ : Այդի տնկել սորվեցուց և Թէրէ քաղաքը շնելով զայն նուիրեց Ամիննեան Արամագդին :

Յետոյ բոլոր աշխարհը կրթելու համար անոր տիրել ուզելով շատ զօրբով ճամբայ ելաւ իր փոխանորդութիւնը իզիսին թողլով և անոր առաջին պաշտօնեայ տուաւ Արդուս՝ որ Եգիպտոսի վլիմաւոր քաղաքներու մէջ հարիւր ոստիկան կարգելուն համար Արդու հարիւրաշեայ ըսուեցաւ :

Օգիրիսի բացակայութեան ատեն՝ իր Թիֆոն կամ Թըֆան եղբայրը՝ դահնը յափշտակել ուզեց, սակայն չյաջողուեցաւ, այլ յետոյ Օգիրիսի վերադարձին նեխնջոյքի մը մէջ խարէ ութիւնը զանի բռնելով նեղոսին մէջ նետել տուաւ :

Իզիս իր ամուսնոյն մահը լսելով անոր մարմինը վիճակուեց և դառւ Փիւնիկէի ամիերուն վրայ և իր Օրիւս տղուն հետ Թթվանին վրայ յարձակելով անոր յաղթեց և Օրիւս իր հօրը գահը նստաւ :

Իզիս և Օզիրիս երկրագործութեան արհեստոր սորվեցնելնուն համար՝ եղիստացիք եղն ու կովը նուիրեցին անոնց :

Օզիրիսը ներկայացնող կովը Ապիս կը կոչուէր և պէտք էր ու ըլլալ՝ ճակախն վրայ ճելմակ նշանով մը :

Իզիսի և Օզիրիսի առասպելը ռամիին համար ան յիւնալի և միայն քուրմերն թափանցելի էր : Որովհետեւ Նեղոսսի ափունքներուն վրայ Իզիսէ և Օզիրիսէ յառաջ օձեր, կոկորդիլուներ և չորքոտանիներ պաշտուած էին, Իզիսի և Օզիրիսի կրօնը երկրորդական տեղ մը կու տայ անոնց և հոգեփոխութիւնը սոյն կրօնին գլխաւոր մասերէն մէկը կ'ըլլայ:

Իզիս՝ Եղիստոսի անձնաւորութիւնն է, Օզիրիս՝ Նեղոս բեզմնաւորիչ գետին, Թթվանը անապատի խորչակն է որ բայսերը կը չորցնէ և ամեն կողմաւեր ու սուգ կը սփռէ : Այն միջոցը յորում Թթվան եղարք գահը կը յափշտակէ՝ չորութեան ամիսներուն կը պատապահնէ : Օրիւս Ապողոնն է ամառնային արեւադարձին մէջ՝ և առոր Թթվանի վրայ տարած յաղթանակը՝ Նեղոսի երկրորդ ողողումը կը նշանակէ :

Ինչպէս հնդկական նաև եղիստական դիցարանութեան մէջ կը գտնենք կենդանարար կրակին և բեզմնաւորիչ խոնաւութեան և երրորդութեան գաղափարները :

Օզիրիս արեկակնային աարին ալ կը նշանակէ և այն աստեն Իզիս լուսին՝ և իր կովի եղջիւրները գիշերային աստղին մահիկներ կ'ըլլան : Այս պատճառուաւ այս չորսին պաշտօնը իրար կը խառնուին :

Ասուցմէ վաս երկրորդական և երրորդական աստուածներ ալ կույին որոնց գլխաւորներն են՝ Ֆրէ, Ֆթա, Սէմ-Հերքիւլիչ որ տարիին անձնաւորութիւնն է ու իր 42 քաջագործութիւնները 42 ամիսները կը նշանակեն : Հերմէս՝ գիտութեանց ուսուցիչը և Յնիկ աստեղ անձնաւորութիւնն է :

### Ա.ՄՐԻՑՅ ԵՒ ԲԱԲԵԼԱՅԻՈՅ Ա.ԱՏՈՒԱԾՆԵՐ

Ասուրոց ամենէ մեծ աստուածն էր Խառ կոմ Ասուրորմէ բոլոր աստուածները կը ծագէին, յետոյ Բէլ՝ որ արե կը նշանակէր կամ այն բարերար աստղին ճառագայթներէն բեղմնաւորուած բնութիւնն երկրորդական աստուածներն էին Մէշտա (լուսին), Աստարտէ ևաւ :

Բարելացիք ասուրոց կրօնը ունէին և մասնաւորակէս կը յարգէին Բէլը : Կ'ըսուի թէ Բարելոնի աշտարակը որ ամենահսկայ և հիանալի չնք մէկը՝ առոր տաճարն էր :

Քաղգէացիք իրենց քուրմերն էին և Բէլի տաճարէն աստղեր դիաելով գտան աստղագիտութիւնը, որմէ սփռու գիտութիւն մ'ալ յառաջեկաւ աստղաբաշխութիւն անունով :

### ՊԱՐՍԻՅ ԵՒ ՀԱՅՈՅ Ա.ԱՏՈՒԱԾՆԵՐ

Պարսիկները իրենց խմասութեամբ շատ հոշակաւոր էին : Սրինը կը պաշտէին և մասնաւորապէս կը արակը կը յարգէին : Այս նուիրական կրակին պահ

ոլանութիւնը՝ զոր երկինքէն իջած կը կարծէին, մողերուն յանձնուած էր, որոնք պարսից գիտուններն ու քահանաներ էին :

Պարսիկները գերագոյն և յաւիտենական առաւած մը կը ճանչնային՝ Զբաւակը-Ախերին՝ այսիմքն անսահման ժժմանակը։ Այս աստուածէն, որ անսիրպն ու անվախմանէ, բխած են Որմիզդ և Ահրիման :

Որմիզդ բարւոյն և լրյափն սկիզբն էր, բոլոր բարեաց աղբիւր։ Որմիզդը մարդկային սեռը կը սնուանէ, կը պահպանէ, ու բոլոր էակներու կեանք կու տայ։ Իդէաները իր հրեշտակներն են :

Ահրիման չարին ու խաւարին աղբիւրն է և Որմիզդի հակառակորդը։ Ամեն ոճիրներու, հիւանդութեանց, մրրիկներու ու ժանտախտի հայրը, տէվերը իր՝ հրեշտակներն են :

Մէր կամ արեւու ոգին, Որմիզդի ծնունդն է, ու անոր կը հպատակի։ Հազար ականջ և առար հազար աչք ունի, որով տիեզերքի մէջ անցածդարձը լաւ կը լսէ և կը տեսնէ։

Պարսից կրօնին վարդապետութիւնն երը իրենց նուիրական զիրքին՝ Զէնտավէստային մէջ արձանագրուած են, զոր մողերու կրօնքին հիմնադիր Զօրօսադը զինած է։ Այս նշանաւոր մարդը Մարաց Վիւրոսթագաւորը գահը չելած՝ գրէթէ Քրիստոսէ 560 տարի չառաջ ծնած է։

Մէր նախնեաց պաշտած աստուածներու վրայ չառ տեղեկութիւն չունինք, միայն քանի մը պատամագիրներ՝ մասնաւորապէս Ագաթանզեղոս և Խորենացի յիշած են,

4 Ահրուրումազտա (առնուրէն հուր իմաստութեան) Պարսից Որմիզդը, կամ Զեմ՝ այսինքն Արամազդ որու մեհեանը Դարան գաւառին մէջ կը գտնուէր։

2 Միհր՝ զոր Ագաթանզեղոս Արամազդի տղան կրհամարի և որ նոյնչափ պաշտուած էր, ասոր հարուստ մեհեանը կը գտնուէր բարձր հայոց Դերջան գաւառին Բագառի գեղը։ Միհր կամ Միհր՝ րա՝ գենտ լեզով արև կը նշանակէ և յունոց Աշուղընը, եղիպտացւոց Օրիւր և բարելացւոց Բէլը կը համարուի։ Միհրի մեհեանները՝ որոնց մէջ միշտ կրակ կը վառէր, կը դտնուէին Արամաւիր և Բագառան որ հիմա Բագու կ'ըսուի։ Միհրդատանունը Մէհր և առաջ բառերէ կը բազկանայ և կը նշանակէ Միհրատուր, ինչպէս որ հիմա կ'ըսենք աստուածատուր են։

Միհրի մեհեաններուն մէջ կը պաշտուէին նաև Արեւ ու Լուսինը, զորս Պարսից նման՝ Արամազդայ աչքեր կը համարէին։

5 Անահիտ՝ որ յոյներու Արաեմիսը և լատինացւոց Տիանան չէ ամենեին, այլ տարրեր աստուածունի մը, այս սխալին տեղի տուած է լստ երեւութիւ Անահիտ անուննին աջէն ձախ հեգելով Տիանա կարդացուիլը։ Հայոց Անահիտը, կ'ըսէ Պ. Է. մին, տարրեր աստուածունի մ'է որ Ագաթանզեղոսի լսածին նայելով՝ մեր նախնեաց պահապանը կը համարուէր, Արամազդի ցեղէն՝ և առաքինութեան ու համեստութեան մայրը։ Անահիտ խիստ յարգի էր, Պիհնիոս կ'ըսէ թէ (Բնական պատմ. 1, Պ. 24) առաջին անդամ շնոււած ոսկի կուռքը՝ Հայաստանի մէջ Անահիտին է, իր մեհեանները

կը գտնուէին Բարձր հայոց Եկեղեց դաւառը .  
Արտաշատ և Տուրուրերան նահանգին Աշտիշատ  
քաղաքը :

4 Աստղիկ՝ որու գլխաւոր մեհեանը կը դտնուէր  
Աշտիշատ :

5 Նաև՝ կը պաշտուէր Բարձր հայոց Եկեղեց դաւառի Թիլ աւանը :

6 Բարշամին՝ որու մեհեանը Դարսնաղիք զաւա-  
ռին Թորդան աւանը կը գտնուէր : Կըսեն թէ ձը-  
մեռուան մէջ Վահագն ասորմէ յարդ գողնալով  
երկինքն իր վեր փախաւ , և ճամբան յարդերը  
թափելով յարդուռն էիր շնորհ , այն է՝ ծէր կանչն :  
Տիգրան ասոր փղոսկրէ , բիւրեղէ ու արծաթէ շի-  
նուած արձանը Թորդան տարաւ : Այս արձանը  
Բաբելոնէ եկած կը համարուի :

7 Տիր՝ որ վերինին պէս ասորի կամ բարելական  
աստուած մը պէտք է ըլլալ յօւնաց Մերքիւրիոսը  
և Եգիպտացւոց Հերմէսնէ , վասն զի Տիր՝ քուր-  
մերու ուսուցիչը , Արամազդայ գրադիրը՝ և հոգի  
ները գժոխը կրողն էր : Պ. Էմինը կ'կարծէ որ էր-  
ու տանէ ուամկական խօսքը՝ Տիրը տանի ըսելու տեղիը  
գործածուէր : Այս կարծիքը հաւանական է , բայց  
մենք աւելի կ'կարծենք որ այդ խօսքը էրու տանի  
է և ոչ թէ էրու , որ դարձեալ Տիրի կ'յարմարի ,  
վասն զի Տիր հոգիները գժոխը կրողն էր , (աხս  
երես 17): Տրդատ անունը ոչի և տառ բառերէ շի-  
նուած է և կը համապատասխանէ կերպով մը ար-  
դի Տիրատուր անունին : Տիր՝ բարելացւոց լիւով  
նապուխ ըսուած է ասոր արձանը Արդար Մծրի-  
նէն Եղեսիա դրկեց :

Քրիստոսէ 114 տարի առաջ Արտաշէս Ա. իրու-  
կողակուտ Յունաստանէն թերած աստուածները Ար-  
մաւիր քաղաքը դնել տուաւ , որոնք պղինձէ և  
ոսկեզօծ էին , Արտեմիս , Հերակլէս , Արամազդ ,  
Աթենաս , Հեփեստոս և Ափրոդիտէ , զորս Դարա-  
նաղիք գաւառին Անի ամրոցը դրաւ իրենց քուր-  
մերովը : Յեսոյ իր որդիին Տիգրան Բ. զոնոնք ուրիշ  
տեղեր զրկեց , օրինակի համար Արամազդը՝ Անի ,  
Աթենասը՝ Թիլ՝ Նաև՝ աստուածուէին մեհեանը ,  
Արտեմիսը՝ Երիզա Անահիտի մեհեանը , Հեփես-  
տոսը՝ Բագառինը գիւղը Միհրի մեհեանը , Ափրո-  
դիտէն՝ Տարոնի Աշտիշատ գիւղը Աստղիկի մեհեանը :

Աստնցմէ զատ մեր նախնիք Ասորի աստուածներ  
ալ պաշտած են զորս Արդար Մծրինէն Եղեսիա  
տարաւ . Նաբովիլ կամ Նապուխ , որու վրայ Տիր  
անունով խօսեցանք , Բէլ , Բաթնաքաղ և Թարու-  
թա կամ Աստարտէ՝ որ կնիկի կերպարանքով և  
ձուկի պոչով կը նկարագրուէր :

Յունաց և հունակացւոց պէս մենք ալ կիսաստ-  
ուածներ կամ զիւցազուններ պաշտած ենք , ո-  
րոնցմէ միայն Վահագն կը յիշուի : Ասոր վրայ եր-  
գուած երգերը Խորենացին ականջովը լրած էր , կը  
պատմէին որ նա վիշապներու հետ պատերազմելով  
անոնց յաղթեր ու Հերակլէսի քաջադործութեանց  
նման քաջութիւններ ըրտած է : Վահագն նաև Ալչա-  
պարազը ըսուած է անշուշտ պատմութեան համեմուտ  
իր հայրենիքը Հրէներէ մաքրելուն համար . իր  
մեհեանը կը գտնուէր Աշտիշատ գիւղը : Հաւանա-  
կան է որ մեր նախնիք կը պաշտէին նաև Հայկ՝  
զոր Օրիոն համաստեղութեան կարգը դրած էին :

Դիւցազներէ զատ Յարալէլ անուն տեսակ մը ոդիւ  
ներու , դևերու կամ քէլբէրու ալ կը հաւտային ,  
զորս պարսից պէս չար ոդիներ կը համարէին , և  
+ալբէրու՝ որոնք բարի հոգիներ էին :

Հայք նուիրական անտառներ ալ ունեցած են .  
Արմենակ՝ աւաջին անդամ սօսի անտառ մը տնկեց՝  
ուր կատարուած պաշտօնին խորհուրդը միայն նոյ-  
նին յատուկ քուրմերը գիտէին . Նուիրական ան-  
տառի քուրմ եղած է նաև Արայի տղան՝ Անու-  
շաւան որ սօսանուէր ըսուեցաւ :

Քուրմերը շատ առանձնաշնորհութիւններ ունէ-  
ին և տեսակ մ'իշխաններ էին որոնք միայն որոշ  
տուրք մը կը վճարէին տէրութեան . ասոնք ընդ-  
հանրապէս ուսեալ մարդիկ էին և դպրոցներ ու  
դիւան.ատուններ ունէին , որոնք մեհեաններու մաս  
կը համարուէին :

ՎԵՐՋ



ՑԱՆԿ

|                                 |    |
|---------------------------------|----|
| Երկնային աստուածներ             | 4  |
| Ռովային                         | 27 |
| Դժոխքի                          | 54 |
| Երկրի                           | 42 |
| Արգոնաւորդներու արշաւանքը       | 60 |
| Եօթն Պետաց կոփւը                | 62 |
| Տրովայի պատերազմը               | 65 |
| Հնդիկ աստուածներ                | 74 |
| Եգիպտական աստուածներ            | 76 |
| Ասորւոց և Բաբելացւոց աստուածներ | 77 |
| Պարսից ու Հայոց աստուածներ      | 78 |

ՎՐԻՊԱԿ

| Անուն          | Ուղիւր            | Երես | Տառ |
|----------------|-------------------|------|-----|
| Կիւրեղա        | Կիւրեղէ           | 4    | 7   |
| Հեփեստէս       | Հեփեստոս          | 9    | 22  |
| Կուպիտոն կամ   | Կուպիտոն կամ էրոս |      |     |
| Սէր            | այսինքն Սէր       | 15   | 8   |
| Որպէս վայրկեան | Որպէս զի վայրկեան |      |     |
| մը կը          | մը                | 17   | 20  |
| Լիւտիայ        | Լիտիոյ            | 20   | 11  |
| Տելվինը        | Տելվեանը          | 21   | 12  |
| թագաւորին աղ-  | թագաւորին լիւմե-  |      |     |
| ջիկը           | լէ աղջիկը         | 25   | 55  |
| Աելենէ         | Աելենէս           | 24   | 13  |
| Պիւռոս         | Պիւռոս            | 72   | 25  |

3  
n.

2614-2620

ՀՀ Ազգային գրադարան



NL0066406

ՀՀ Ազգային գրադարան



NL0066405

ՀՀ Ազգային գրադարան



NL0066404

2014

ՀՀ Ազգային գրադարան



NL0066403

